

ՔՐՈՆԻԿ

— 00 —

Լեւոն Բաշալեանի ի պատիւ ցերեկոյրը — Փարիզի Հայ Գրողներու Ընկերութիւնը գեղեցիկ դադարօրէն ունեցած էր կազմակերպելու ի պատիւ վաստակաւոր գրողէա Լեւոն Բաշալեանի ցերեկոյթ մը որ տեղի ունեցաւ Փետր. 24ի կիրակի օրը Միսթիւալիթէի սրահներէն մէկուն մէջ: Նախագահեց Պ. Գարրիէլ Նորատունկեան, որուն բացման ճառը կարգաց Պ. Սեդրակ Քարեան: Հրաւիրուած էին խօսելու Տիկին Անայիս եւ այս ասոցերը գրողը: Ասաջինը ոգեց՝ բանաստեղծական քանի մը էջերու մէջ զոր յազմունքով կարգաց՝ Պոլսոյ Մասիս Հանդէսի եւ Հայրենիք օրաթերթի շրջանը, եւ անոր մէջ Բաշալեանի կատարած կարեւոր գերն ի վեր հանեց: Տիգրան Կամսարական, որ անհանդիստ ըլլալով՝ չէր կարողացած անձամբ ներկայ գտնուիլ այս հանդիսութեան, Բաշալեանի հանդէպ իր եղբայրական սիրոյ ու սրբատաղին հիացման արտայայտութիւնը բանաձեւած էր վեհօգի նամակի մը մէջ, զոր հաճած էր ինծի ուղղել սրպէս զի կարգայի իմ բանաստեղծեանէս ասաջ, ինչպէս եւ բրի: Ինծմէ յետոյ, Պ. Ռաֆայէլ Զարգարեան կարգաց Բաշալեանի ամենէն սոցուոր էջերէն մին, Յեղիկ Զայնը, որմէ վերջը խօսք ասաւ Գրողներու Ընկերութեան ստեղծողեար, Պ. Մկրտիչ Պարսամեան: Վերջին ճառն արտասանեց Բաշալեան:

Ընտիր ու հոժ բացմութիւն մը, որ սրահը

լեցուցած էր, իր ջերմ ծափերով մասնակցեցաւ յարգանքի եւ սքանչացման զգացումներուն զոր բանաստեղծը կ'արտայայտէին արեւմտահայ գրականութեան վարդեաներէն մէկուն հանդէպ: Հայ մտաւոր կեանքի նշանակալից ասոն մըն էր այս, ուր վաստարանուցաւ ժամանակակից հայ արձակի նրբագոյն արուեստագէտներէն մին:

Անահիտի ներկայ թիւին մէջ կը հրատարակեմ Կամսարականի նամակը, ինչպէս եւ Բաշալեանի ճառը զոր իմ խնդրանքովս զբխասաւ, ու կ'ուզեմ այստեղ ամփոփել՝ քանի մը լրացումներով՝ ինչ որ լսի այն օրը իմ բանաստեղծեան մէջ:

Բաշալեան իր երեւումն բրաւ Արեւելք օրաթերթին եւ քիչ յետոյ անոր իրր գրական յաւելումը հրատարակուող Մասիս ամսաթերթին մէջ, որոնց երկուքն ալ գլխաւոր մտաւորական ուժը Արփիար Արփիարեանն էր: Ան աշակերտ մըն էր Ռեթէս Պէրպէրեանի, ե իր ասաջին յոգուածներուն մէջ կը տեսնուէր, հայիւ քիչ մը մեղմացած, այն գրարարախառն աշխարհարարը որուն յարած կը մնար Առաջին Տիկինի հեղինակը՝ Գարագաշեանի, Յակոբ Գուրգէնի, Թովմաս Թէրզեանի եւ ուրիշ ճանոթ գրողներու, ինչպէս եւ Վենետիկան Միսթիւալեաններուն հետ: Ազգեցութեանը սակ Արփիարեանի, — որ թէեւ Վենետիկի Միսթիւար-

եանց աշակերտ, ջերմ ջատագով մըն էր ան-
խառն աշխարհարարի եւ պարզ ժողովրդական
սճի, շատ շանցած՝ Բաշալեան ինքն իսկ յարե-
ցաւ աշխարհարարեան զպրոցին: Նոյն ստեղծ,
Արփիարեան, սոցիալիստական սակ Գրիգոր Ար-
ծրունիի՝ սրտ չխոցողն էր, կը շարունակէր
եւ կը զարգացնէր այն գործը զոր արեւմտա-
հայաց մէջ արդէն սկսած էին Յարութիւն Ար-
մաճեան, Սաշատուր Մխաթեան, Օրսէն Սո-
ճասարեան, Մասթէսա Մամուրեան, Յակոբ
Պարսնեան, այսինքն ազատամիտ ու յառաջդի-
մական սպառ՝ մեր բարեբերուն ու մեր հաս-
տատութեանց թերութիւններն անխնայ ձող-
կող սուր քննադատութեան մը վրայ չիմնուած
հրատարակագրութիւն մը եւ անոր բնկերացող,
զայն շեշտող հեղնարանական քրոնիկագրու-
թիւն մը: Գարձեալ, նոյն շրջանին, Արփիար-
եան իր կատակ մը նորովէպով, Գրիգոր Զօճ-
րաց իր Անկետացած սերունդ մը վիպակով եւ
Տիգրան Կամսարական իր Վարժապետին Աղջի-
կը վէպով, երեքն ալ իրարմէ անկախօրէն, ե-
րեքն ալ հետեւելով Քրանտական իրապաշտ
գրականութեան վարպետներուն, արեւմտահա-
յաց մէջ գեղ սիւսհեծան արբայ բամբակի սոց-
ցութեան գէմ հակազոց շարժում մը կը
ստեղծէին, հայ իրապաշտ զպրոցին չիմեր կը
գնէին, (միեւնոյն ստեղծ Շիրմանդաղէ նոյն
բանը կ'ընէր արեւելահայաց մէջ իր առաջին
վիպակներով): Արեւելի միջագայրին մէջ,
Բաշալեան ինքն ալ, Արփիարեանի բացած
ճամբէն քայլելով, կը թօթափէր բամբակի ճա-
շտիկը զոր ստած էր Պէրպէրեան վարժաշանին
մէջ ու կը յարէր իրապաշտ սոցցութեան, ու-
րան Քրանտացի մեծ վարպետները, Ֆրոյզոս,
Մօփասան, Տօակ, Զօրա իր ալ նախնարած
հեղինակներն ու գեղեցկագիտական առաջ-
նորդները կը դասնային: Բայց Բաշալեան կը
պահէր այն հմուտ գրագէտէն եւ խղճամիտ
ուսուցիչէն որ կը Պէրպէրեան՝ ինչ որ կար
անոր մէջ ամուր եւ սոքիւ, գեղեցիկ հայ լե-
զուին պաշտամունքը, ճարտար շարագրու-

թեան հոգածութիւնը, ճշգրիտ ու յստակ սճի
բժախնդիր հետամտութիւնը. եւ, օժտուած ի-
րնէ արուեստագէտի խառնուածքով մը, կը
դասնար քիչ յետոյ արեւմտահայ աշխարհա-
րարի ամենէն նուրբ վարպետը, իր շրջանի ա-
մենէն իմամաս, վաշխուշ, կատարեալ արձա-
կագիրը:

Արփիարեան այդ շրջանին՝ շատ կարեւո-
րութիւն չէր տար լեզուի մաքրութեան ու սճի
կատարելութեան. իր էր գաղափարներով եւ իր
նպատակակէտն էր դանձր արտայայտել. սո-
ցորուած, արբայեալուած էր պայքարի սպառ
ու հեղնական մղումներով, եւ իր գրիչը է՛ն
առաջ ստոնց գործիք գարձրնել կ'ուզէր, կա-
րելի եղածին շափ պարզ, ժողովուրդին մաս-
շելի ձեւով գրելը անհրաժեշտ նկատելով ու
յղկեալ սճը գրեթէ արհամարհելով (1896էն յե-
տոյ, Եւրոպա գալէն ետքը, երբ սկսաւ ինք ալ
Մերփիւր ար Ֆրանսի յնթերցող մը դասնալ,
փոխեց իր գրելու ձեւը եւ արտագրեց արուես-
տի տեսակէտով լաւագոյն իր գործերը, աւելի
ճոխ լեզուով, աւելի նուրբ սճով): Բաշալեան
իւրացուցած էր Քրանտական արձակին մեծ
արուեստագէտներուն յատկութիւնները, շա-
րագրութեան մէջ խոսացում՝ աւելորդին յա-
պումամբ, կականին շեշտամբ, ներգաշնակ
ու յստակ կառուցուածք՝ նիւթին արտայայտ-
ման մէջ, ճշգրիտ ու հարապատ լեզու («զանկ
ամէն մէկ գաղափարի կամ զգայութեան հա-
մար միակ ճիշդ բառը որ կայ եւ զայն Քրապին
մէջ իր բուն տեղը գնել», ինչպէս կ'ընէր մեծ
Ֆրոյզոսը իր աշակերտ Մօփասանին), հակիրճ,
ժուժկալ ու նոյն ստեղծ վաշխուշ, նոր, լա-
հաւասարակշուուած Քրապներով առոյց եւ ա-
մուր սճ մը: Քրանտական հոյակապ արձակը
ունի ուրիշ երեւոյթ մըն ալ, որ գեղեցիկ է
այլապէս, այն է Ռուպէլի, Մոնթէլեի, Պո-
սիւէի, Տիարոյի, Ռուսոյի, Պարպարի, Պարպ
ա՛Օրովիչիի, Վիլիս ար Լիլ Ատանի, Կոնքուր-
ներու լայնածաւալ, բարձրարար, մանուածա-
պատ եւ սակայն գարձեալ հզօր ու բարձրօրէն

ներդաշնակ պարբերութիւնը : Բաշալեան կը նախընտրէր Լապրիւշէրի, Վոլթէրի, Ֆլուպէրի, Մոսիսսանի հակիրճ ու վճիռ արձակը, և այդ վարպետներուն լուսագոյն հայ աշակերտն եղաւ :

Այդ միջոցին, ևս, Կեղերոնականի ուսանող, արդէն սկսած էր արտադրել ոտանաւոր ու արձակ գրութեանքներ, բովանդակի ուղղութեամբ համակուած և գրարարտան աշխարհարարով շարադրուած, ազգեցութեան տակ Հիւկոյի, Լամարթիւնի, Միւսէի, Վինէի, Ալիշանի, Պէշիկթաշիկանի, Թէրզեանի և Տէմիրճիպաշեանի (այս վերջին երկուքը որ ուսուցիչներս էին Կեղերոնականի մէջ, զիս մասնաւորապէս կը մղէին յամենայ գրարարարտան աշխարհարարին մէջ որուն իրենք մինչև վերջը յարած մնացին) : Արփարեանի, Բաշալեանի, Ջօհրայի ու Կամարականի գրականութիւնն է, որ զիս հրատարակում իր նորութեամբ ու կենդանութեամբ, վերջնապէս բաշեց զիս զկայ ի անխառն աշխարհարարի դպրոցը, որուն ջատագովներէն մին էր նաև Կեղերոնականի մէկ ուրիշ ուսուցիչս, Մինաս Չերպօ անիկա շատոնց սկսած էր մաքուր աշխարհարարի գատր պաշտպանել, բայց՝ անընդունելի քերականական ձևեր մտցնելով լեզուին մէջ՝ չէր յաջողած տայ գեղեցիկ ու կատարեալ աշխարհարարի օրինակը : Արեւելք - Մասիսի այդ խումբին շնորհիւ է գարձեալ որ ևս մղուեցայ հետանալ բովանդակի մէջ (զոր սակայն ամբողջապէս երբեք չեմ լքած, և զո՛հ եմ ատոր համար, որովհետև անոր մէջ յաւիտենական ու բարձր գեղեցկութեան ազդեցութիւն կան) ու ձգուեցայ զկայ ի իրապաշտ, ու աւելի լայն բանաձևով մը՝ զկայ ի կենդանի, ուղղակի, անձնական գրականութիւնը, զկայ ի արդիական ոգին, զոր դուրս գրական մարդին մէջ ինծի ճանչցուց նաև ու նոյն իսկ աւելի լայն կերպով (մանաւանդ բանաստեղծութեան համար) Եղիա Տէմիրճիպաշեան, որ մեր մէջ Հայնէի, Էսկար Փօի, Պատիկ րի ու Վերլէնի, Վիլիէի և Պարպէ ա՛Պր-

վիլիէի, Մալարմէի և Ռոլինսոյի անուններն առաջին անգամ արտասանուողն եղած է : Իմ առաջին գրական էջերս — ինչպէս և ժամանակակից Ֆրանսացի մեծ գրողներէ թարգմանութիւններս — ևս տարած եմ, Արեւելքի խմբագրատունը, Բաշալեանին, իբր մեր նորայայտ ու նորամտ վարպետներուն մէջ ինծի սմենէն աւելի մօտիկ ու սիրելի գրագէտին, և ան զիս առաջին խրատասողներէն մին եղած է, Թղլեանէն յետոյ (որ Պէշիկթաշիկ թագաւորին վարժարանին մէջ իմ գրականութեան ուսուցիչս եղած և առաջին տասնաւոր թաթուրուներս 1885ի Բուրաստանի Մանկանցին մէջ հրատարակած էր), Թերզեանին, Տէմիրճիպաշեանին, Չերպօին ու Պետրոս Աղամեանին հետ, որ Կեղերոնականի ուսանողութեան շրջանին իմ գրական անդրանիկ արտադրութեանցս հանգչւյ իրենց յայտնած համակրութեամբ ուժ տուին ինծի : Բաշալեանն է որ, գրական եղբօր մը ջերմութեամբ գնահատելով իմ սկսնակի էջերուն մէջ ինչ որ կար գրական ու ինքնայատուկ, ցոյց տալով նաև ձևի թերութիւնները զոր կը նկատէր *անոնց* մէջ, և հարբնկալելով զանոնք Արեւելքի ու յետոյ Մասիսի մէջ, մեր գրական հրատարակին վրայ երեւումս դիւրացուց և իմ լեզուիս ու ոճիս կազմաւորման մէջ իր ազդեցութեան բաժինն աւնեցաւ : Ատոր համար իրեն հանգչւյ ունիմ երախտագիտութիւն մը որ անջնջելի է :

Բաշալեան, հետեւելով գարձեալ Արփարեանի, որ Հնչակեան կուսակցութեան յարող թրքահայ առաջին մտաւորականներէն մին եղած էր, այդ կուսակցութեան մէջ էր մտած : Երկուքին ալ — ու իրենց գրական խումբէն՝ այդ երկուքին միայն — ոչ միայն հրատարակագրական էջերուն, այլ նոյն իսկ նորամուկներուն մէջ այդ լմբոստ, « յեղափոխական » լարը, մերթ, խուլ ու թաքուն կերպով, բայց իրողեկներուն համար որոշապէս հասկանալի, կը զգացուէր : Արեւելք - Մասիսի այդ շրջանին, և մանաւանդ երբ Մասիսը բոլորովին

յանձնուեցաւ Արփիարեանի եւ Բաշալեանի ու իրր գրական երկչարաթաթերթ հրատարակուեցաւ, Բաշալեան տուաւ իր — ու մեր նոր գրականութեան — լաւագոյն նորավէպներէն մէկ քանին, որոնք Տէմիրճիպաշեանի այդ շրջանին հրատարակած մէկ քանի արձակ ու ստանաւոր հանճարեղ ու տարօրինակ քերթուածներուն, Թերզեանի ու Ալթեանի բովանդակ վեհաշունչ քնարերգութեանց, Չօհրապի կենսալից ուժեղ նորավէպներուն, Արփիարեանի սիրուն քրոնիկներուն, երգիծականներուն ու պատմուածքներուն, Կամսարականի քննադատական ու գեղարուեստական հիւթալից էջերուն հետ ու նաեւ այն մեծարժէք զբրուածքներուն զոր կը շարունակէին տալ Պարոնեան եւ Մամուրեան, այդ օրերու արեւմտահայ գրականութեան լաւագոյն արտագրութիւններն էին:

Եւ ահա 1889ի վերջերը, Արփիարեան ուրիշ Հնչակեան գործիչներու հետ՝ կը ձերբակալուէր ու Բաշալեան կը փախչէր Փարիզ: Ասե՛ն մը Մասիսը կը դադրէր:

1891ին, Արփիարեան, բանտէն ելլելէ քիչ յետոյ, Յովհաննէս Շահնազարի հետ, կը հիմնէր Հայրենիք օրաթերթը, ուր Արեւելք - Մասիսով սկսուած հայ գրական ու հանրային կեանքի վերանորոգման շարժումը իր գազաթեակէտին կը հասնէր: Շահնազար հոն կը բերէր ոչ միայն իր փաստարանական ասպարէզէն վաստկած դրամը որ կարելի կը դարձնէր թերթին հրատարակութիւնը, այլ եւ ջղուտ, պայքաշող հրապարակագրի մը գրիչը, որ յայանութիւն մը եղաւ:

Արփիարեան կը շարունակէր իր համեղ քրոնիկները, երգիծական էջերը եւ ազատաշունչ հրապարակագրական յօդուածները (ազատաշունչ ինչքան որ հետզհետէ խտացող համրեան գրաքննութիւնը թոյլ կուտար): Չօհրապ, Կամսարական, Ասիական իրենց տաղանդաւոր աշխատակցութիւնը կը բերէին: Եւ իրր օգնական խմբագիր՝ Արփիարեանին կ'ա-

ջակցէի, սպասելով Բաշալեանի Փարիզէն վարձին, ու կուտայի բանաստեղծութիւններ, Փրանսական նոր գրականութեան ուշագրաւ էջերու թարգմանութիւններ եւ գրական քննադատութեան առաջին փորձերս: Բաշալեան Փարիզէն կը գրկէր գրական հոյակապ էջեր, Կրիստի, Սիրսոյ գիշեր, որոնք օր մը մեր ծագկաճաղներուն մէջ պիտի անցնին ու հոն ընդ միշտ մը — նան՝ իրր կատարեալ արձակի եւ մաքուր ու այլ եւս իր սղոյն համեմատ յղուած, նրբացած, գեղեցիկ աշխարհարարի ընտիր էջեր: Քանի մը սովիս յետոյ, Բաշալեան դարձաւ Պոլիս եւ եղաւ մշտական աշխատակիցը խմբագրուած Արփիարեանին եւ տնօրէն Շահնազարին իրապէս, եթէ թերթին վարիչները Շահնազարը եւ Արփիարեանն էին, Բաշալեան գրական խմբագրուած էր: Փարիզ անցուցած ամիսները Փրանսական նոր մշակոյթին հետ անմիջական շփման մէջ գնելով գինքը, աւելի եւս ձոխացուցած ու զարգացուցած էին իր գրական կազմութիւնը, աւելի եւս նրբացուցած էին իր ճաշակը, եւ Հայրենիքը այդպիսի գիտակից ու խղճամիտ գրագէտի մը գեղավարութեան տակ դարձաւ մեծարժէք օրկան մը, ամէնէն կենդանի, ամէնէն նորոգիչ, ամէնէն բեղմնաւոր թերթը զոր արեւմտահայերն ունեցած ըլլային մինչեւ այն ատեն: Տարի մը յետոյ Չօհրապ, Կամսարական ու Հրանտ Ասատուր գատուեցան Հայրենիքէն ու Մասիսը սկսան հրատարակել իրր գրական երկչարաթաթերթը՝ նոյն իսկ սուր բանավէճ մը ունեցան Հայրենիքի խմբագրութեան հետ. բայց այդ Մասիսն ալ նոյն գործը կը շարունակէր Չօհրապի ու Կամսարականի հետզհետէ աւելի զարգացած ու զօրացած տաղանդին իրր արտայայտութեան դաշտ, եւ՝ աշխատակցութեամբ ուրիշ հին ու նոր գրողներու կը գործակցէր նոյն վաստակին որ կը կատարուէր Հայրենիքի մէջ. ինչպէս եւ ես ինքս, 1894ին Մաղիկ կիսամսեայ գրական հանդէսը հիմնելով, կը ջանայի լրացնել՝ նոր ու ինքնաշատուկ ձեւի մը մէջ՝ այն գործը որ Արեւելք -

Մասիս - Հայրենիքի մէջ սկսած էր, — հայ նոր գրականութեան մը կերտման, արեւմտեան աշխարհարարի գոման ու սեւեռման գործը:

Հայրենիքի մէջ յայտնուեցան մեր նոր գրականութեան մեծագոյն վարպետներէն մէկ քանին, երուանդ Օտեան, Թլկատինցին, Մայ - կարացի Կարօն (Արտաշէս Եարութիւնեան) - չոն Պոլսոյ «զարիր» Հայաստանցիներուն կեանքէն իր սրտաուռ չէջերուն (սրտնց շարքն Արեւիկի ու Մասիսի մէջ սկսած էր) լուսագոյնները հրատարակեց Հրանդ (Մելքոն Կիւրճեան), չոն իրենց հրատարակագրական աւաջին չէջերը տուին Օննիկ Գերձակեան (յետոյ Արշակ Վուսեան) եւ Յ. Եասրեկեան, չոն իր առաջին վէպը եւ իր լուսագոյն քերթուածը (Լեռան աղջիկը) հրատարակեց Լեւոն Եանթ - Հոն Վասրամ Սվաճեան յայտնուեցաւ իր նրբարուեստ արձակի չէջերով ու գեղեցիկ բանաստեղծութիւններով, եւ տիկին Մարի Սվաճեան իր կենդանի ու թրթուուն պատմուածքներով: Զօհրայ ու Կամսարական Մասիսի մէջ քաշ - ուելլ առաջ անոր տուած էին իրենց լուսագոյն գրուածքներէն մէկ քանին: Մերթ չոն երեւցան Եղիա Տէմիրճիպաշեան եւ Ռէթէնս Պէրպէրեան: Գառնիկ Ծնագլեան եւ Հրանտ Ասատուր չոն հրատարակեցին շահեկան ուսումնասիրութիւններ: Հոն յայտնուեցաւ Պօղոս Բօթօլեան՝ իր բժշկական փայլուն յօդուածներով, աչքան հմտայից սրքան սրամիտ: Այնտեղ երեւցան առաջին պատմուածքներն աչն համեղ գրողին որ էր Կարապետ Տողրամաճեան (յետոյ՝ Վահան Մանուկեան): Արփարեան աչնտեղ հրատարակեց իր ամէնէն ազուր վիպակներէն մին, Հոգեգաւաղը: Այնտեղ երեւցան Սիպիլի մէկէ աւելի բնաիր բանաստեղծութիւնները եւ մէկ քանի սիրուն նորավէպները: Ես ինքն չոն հրատարակեցի ամբողջ շարք մը բանաստեղծութեանց, արձակ քերթուածներու, պատկերներու, նորավէպներու եւ գրական քննադատութեան յօդուածներու, ու երբ եկաւ տարի մը Փարիզ մնալ, Փարիզի կեանքէն՝

գրական ու գեղարուեստական նորութեանց վրայ քրտնիկներ գրկեցի ալ թերթին:

Հայրենիքին կ'աշխատակցէին խուճր մը գաւառական գրողներ՝ թրքահայաստանի գաւառական շրջաններէն, եւ անոնց ամէնէն կարեւորներէն մէկն էր Գալուստ Անդրէասեանը:

Առջանորդոց յօդուածները կը գրէին Արփարեան, Եասնապար եւ Բաշալեան ու մերթ իրենց աշխատակիցներէն ամանք: Բաշալեան չոն կուտար, իր խմբագրականներէն գատ, որ լուրջ ու հասուն հրատարակագրութեան յօդուածներ էին ու միանգամայն գրական չէջեր, իր գեղեցիկ նորավէպներէն մէկ քանին, Օրբ Օրիս բնոջանուր վերնագրով հակիրճ չէջեր որ ստորեայ հարցերու վրայ վարկաշունչ նրբրածեւ քրտնիկներ էին կամ նորայայտ ուշագրութեւ գէմքերու ճարտար կենդանագիրներ: Ինք էր որ կը կատարէր նաեւ, ինչպէս ըսի արդէն, թերթին գրական խմբագրատեղի գերը՝ ջանալով տալ միշտ անոր կենդանի ու ներգաշնակ գիտագծութիւն մը, աշխատակիցներու հետ յարարութիւնը պահելով, եկած թղթակցութեանց կամ նորեկ գրողներու (եւ նոյն իսկ ինչ ինչ հին գրողներու) յօդուածներուն համաքրութեան պահպանմանը հակելով, փոյներէնը կոկելով, ամբողջ թերթին մէջ լեզուի ձերու խնամոտ սրբագրութիւնն ապահովելով:

Այդ թերթին մէջ է, եւ անոր շնորհիւ, որ արեւմտահայ աշխարհարարը իր վերջնական յաղթանակը տարաւ եւ իր հարազատ ճամբուն մէջ իր գոման, յղկման, սեւեռման կական գործը կատարեց: Այդ շրջանէն առաջ, արեւմտահայ աշխարհարարը արդէն իսկ ունեցած էր իր պաշտպանները, սահմիրաները, եւ նոյն իսկ քանի մը վարպետներ. ԺԹ. գարու առաջին կէսին մէջ, արդէն արեւմտահայ գրող մը, Անդրէաս վարժապետ, կուտար Աստուածաշունչի ամբողջական թարգմանութիւնը (Պայպլը Հասուցի հրատարակութիւնը) որ անխառն աշխարհարարով կատարուած էր: Ռուսիան, Գրիգոր Օտեան, Զերայ եւ Բիւզանդ Քէչեան աշխար-

հարարի դատը պաշտպանած և անոր համար պայքարած էին : Ա . Մխարբանի , Մամուրեանի , Գրիգոր Օտեանի , Պարոնեանի արձակը , և Պետրոս Գուրեանի ստանաւորները , նա - մականերն ու թաարերգութիւնները արեւմտեան նոր հայերէնի առաջին աղուոր կիրարկումներն էին , անոր հակառակ տարրերն ունէին արդէն , անոր յատուկ զեղեցիկութիւնները մեծ մասամբ կը պարունակէին : Ներհուն բանասէր Հ . Արսէն Այտնեանը իր Քննական Քերականութիւն մագիտական գործով աշխարհարարի դատին տեսական պաշտպանութիւնը կատարած էր գիտութեան , արամբարանութեան ու ճշմարիտ ճաշակի կուս փաստերով , և հետեւելով իրեն՝ Վիեննայի Մխիթարեանք իրենց լեզուն այնու - հետեւ զգալի չափով կը մօտեցնէին հարապատ աշխարհարարին . բայց ասանցմէ յետոյ՝ Մա - տաթիա Գարագաշեանի , Յակոբ Գուրգէնի , Ռեթէոս Պէրպէրեանի , Թովմաս Թէրզեանի , Յովհաննէս Սեթեանի և այլոց ինչպէս և Վենետիկի Մխիթարեանց յամուսւմը «աշ - խարհարարը գրարարով ճոխացնելու և այնը - ւացնելու» , պատճառ եղած էր որ «մաքարոնիկ հայերէն»ի նոր այլիք մը հրատարակը դարձեալ սղոյէր և գրեթէ տիրական հանդիսանար : Հայրենիքի գրական խումբը՝ այդ նիւթին նը - յիրուած բանավիճական յօդուածներով ու մա - նուանդ թերթին խմբագրութեան և աշխա - տակիցներուն տաղանդով հարապատ աշխարհա - րարին ոչ միայն կեանքի ու գերակշռութեան իրաւունքը , այլ և ինքնայատուկ զեղեցիկու - թիւնը ապացուցանելով , զայն սիրելի և յար - գելի դարձնելով ամենուն չանոր դատը վերջնա - պէս շահեցաւ : Նոյն իսկ բուն գրարարեան Յա - կոբ Գուրգէնը սկսաւ մաքուր աշխարհարարով գրել . ուրիշ գրարարեան մը , Յղիշէ Գուրեան սրբազանը , իր արձակ ու տաղաշափեալ գրու - թիւնները անսղիւտ աշխարհարարով մը շա - րագրեց այլ ևս : Ռեթէոս Պէրպէրեան իր վեր - ջին զուտ ճաներուն մէջ մեծապէս մօտեցաւ այդ հարապատ աշխարհարարին : Հ . Արսէն Ղա - ցիկեան իր զեղեցիկ թարգմանութիւնները կա -

տարեց Հայրենիքի գործը աշխարհարարով - վենետիկի Մխիթարեաններէն ինք էր միայն — սղոյցեալ Հ . Կարապետ Տէր Սահակեանին՝ ինչպէս և Հ . Յովհաննէս Թորոսեանին՝ հետ , — որ այդ մաքուր ձեւին մէջ կը կիրար - կէր զայն :

«Հայրենիքի աշխարհարարը» կ'ըսեմ և ճիշդ է այդ բանաձեւը , որովհետեւ նախորդ շրջանի վարպետ գրողներու աշխարհարար , իր մեծ յատկութեանց քով՝ ունէր դեռ թեր - ներ , բիծեր . գրարարի աւելորդ , անընդունելի , աշխարհարարի սղոյն չարտաշաճող տարրեր դեռ որոշ չափով կը խաթարէին այդ նոր հա - յերէնը : Աստուածաշունչի թարգմանութեան լեզուն ընդհանրապէս տափակ էր , վայելչու - թեան զուրկ , քնարերգական ու զիւցագնա - շունչ կ'ընդունէր՝ հետեւակ . ու Չերազ իր կոկիկ աշխարհարարը ազաւազած էր այն քանի մը արուեստական նորութիւններով յոր - մերօրեայ հայերէնի քերականութեան մէջ մրա - ցուցած էր (մէկ կողմէ զայն պարզելու և միւս կողմէ արեւելեան հայերէնին մօտեցնելու փափաքով) և որոնցմէ վերջ ի վերջոյ ինք այ - հրամարեցաւ : Նոյն իսկ Արփիարեանի , Չօհրա - պի , Կամսարականի , Հրանդի գրուածներուն աշխարհարարը Արեւելք - Մասիսի շրջանին դեռ բողբոջին զտուած չէր , ունէր գրարարաձե - րուական դարձուածքներ : Մէկը որ օր մը արեւմտահայ աշխարհարարին բնաշրջութիւնը պիտի մանրամասնօրէն ու մասնագիտօրէն ու - սումնասիրէ , պիտի նկատէ որ մինչև իսկ Հայ - րենիքի շրտ տարիներուն բնթացքին աշխար - հարարը իր զուտ գործը շարունակած է՝ շա - րականութեան , սղոյցարութեան որոշ կէտե - բու վրայ հեղհեղակ ներմուծուած բարեփո - խումբներով , մինչև որ հասած է՝ գէթ անոնց մօտ որ ուշադիր և բծախնդիր են՝ միտաւ կա - նոնաւորութեան մը :

Ոտանաւորի մէջ զուտ աշխարհարարի յար - թանակը նոյնպէս այդ շրջանին է՝ և Հայրենիք թերթին մէջ՝ որ տեղի ունեցաւ : Մինչև այդ

բողքն զբեթէ ամենքը զեւ կը նախընտրէին տաղաշատեալ բանաստեղծութեան համար օգտուիլ զբարարի քերականական ձևերէն որ յանգի ու շափի զժուարթութիւնները կը մեղմացընեն, զբարարի տառթիւններէն ու զարձուածքներէն որ երբեմն իրենց պերճ հանդերձանքին տակ կը ծածկեն ներշնչման ու զազախարի ազգաստեղծութիւնը: Սիպիլ, Վահրամ Սվաճեան, Արտաշէս Յարութիւնեան, Շանթ Աբխաթյան եւ եւ հրատարակեցինք Հայրենիքի մէջ անխտան աշխարհարարով շարադրուած առաջին բանաստեղծութիւնները, որոնք ապացուցին թէ մեր նոր հայերէնը իր միջոցներով կարող է բանաստեղծութեան բոլոր սեռերուն համար ձևուն ու կենդանի գործիք մը դառնալ:

Հայ մտածման ու զգայնութեան աշխատանքները երկուցիկներուն արտայայտիչ այդ գործիքը, դասուած ու յղկուած արեւմտեան աշխարհարարը, լիովին կազմուած ու պատրաստ էր՝ երբ երեցաւ Մասիս - Հայրենիքի սերունդին յաջորդող հոյը մեծատաղանդ զբողներու, որոնց իւրաքանչիւրը այլ եւս ուրիշ բան չունեցաւ ընելու բայց եթէ այդ գործիքին կիրարկման մէջ իր անհատական խառնուածքին ու ճաշակին կնիքը դնել:

Պէտք է նաև նկատել որ եթէ մեր արեւելահայ եզրայրները զբաղան մէկ քանի ճիւղերու մէջ — մասնաւորապէս մէկըն ու բնականաբար — աւելի տատ ու հօր գործեր տուած էին քան արեւմտահայերը, ինչպէս մեզ ու նորախոյ լեզուի եւ գեղարուեստական ոճի վարպետներ զեւ չէին տուած մինչեւ այդ բողքն. ինչ որ կոնքրետները կ'ընէր իւր արքիւս կ'անուանէին՝ անոնց մօտ չկար սրիլիսքներ չունէին: Մասիս - Հայրենիքի խումբին կատարած գործէն ետքն է, եւ անոր ազդեցութեան տակ, որ Շիրազիցազ, ալիքն իսկ յայնուամ իրր մեծ գիտող ու պատմող, աւելի հոգածու եղաւ իր ձեւին ու լեզուին, թուամենայն որուն առաջին արտադրութիւնները անինամտութիւններով ու անհասարար-

թիւններով լի էին, իր հասուն շրջանի կատարելածու քերթուածները յօրինեց, Ահարոնեան կերտեց իր ճոխ ու աշխատուած գեղարուեստական արձակը, Բահաթեան տուաւ իր Արալալային քանդակուած սուգերը եւ իր սուգերուն զաշնօրօք մեղեդին, ու Տէրեան մեղի շնորհեց իր գերանուրբ քնարերգութեան հմայքը:

Պոլսեցի զբողէտներուն կատարած այդ գործին՝ Թրքահայաստանի ծոցին մէջ կազմուած զբողները աւելցուցին բնիկ հայկական գոյնին շեշտման թանկագին տարր մը: Ատիկա Պոլիս ապրող Բալուցի Հրամիզը արդէն իսկ իր զբուածքներուն մէջ ի յայտ կը բերէր Պոլիս ծնած ու հոն կազմուած զբողներէն սմանքայ, Պոլսոյ Հայոց Ժողովրդական բարբառէն օգտուիլ ուղիւ մասնաւորապէս հետամուտ, զայն որոշ շափով զբոսն էին իրենց լեզուին ու ոճին մէջ. Խարբերողի թղիատինցին իր գերագոյն զարգացման հասցուց այդ տարրը, որով արդէն իսկ՝ աւելի առաջ՝ Խրիմեան եւ մանաւանդ Սրուանձտեանց իրենց զբուածքները համեմատ էին: Բայց թղիատինցի լեզուին մէջ տեղական հանգամանք քիչ մը շափագանց տիրական է, այնպէս որ այդ շատ մեծ զբողէտին լեզուն, իր թրքահայ Միտթրալի աննման գործին համար՝ պատուական, չի կրնար արեւելահայ զբողան հարապատ աշխարհարարի իրր օրինակ եւ ուղեցոյց ճառայել: Այն Հայաստանցի զբողը որ հայկական գոյնը դիւրաւ հարկեղած շափով սրահել Պոլսոյ զբողէտներուն գտած ու յղկած մաքուր աշխարհարարին մէջ գործինք այ իւրացուցած էր եւ վարպետի պէս կը կիրարկէր, Ռուբէն Չարպարեանը եղաւ:

Թէ ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ Հայրենիքի թրքահայ հանրային կեանքին վրայ, ի՞նչ եղաւ անոր (ու մասնաւորապէս անոր խմբադիրներէն սմանց) գերը «Ազգային Հարց»ի 1894-95ի շրջանին առած բուռն ձեւին մէջ, ի՞նչ եղան այդ բոլորին մէջ անոր յատկութիւններն ու թե-

բուժիչները, ատիկա մեծ նիւթ մըն է որուն վրայ կտրելի է օր մը բնդարձակ ստամոստի-
 բուժիչն մը գրել, — ինչպէս եւ օր մը պէտք է
 որ գրուի, աւելի մանրամասն կերպով քան ինչ
 որ վերեւ սրտապղծեցի, այն գերին վրայ զոր
 Հայրենիքի խումբը կատարեց արեւմտահայ
 ժամանակակից գրականութեան մէջ եւ պէտք
 է ցոյց տրուի այն որոշ բաժինը զոր այդ խում-
 բին զլիարար գէմքերէն իւրաքանչիւրն ունե-
 ցաւ այդ գերին կատարման մէջ: Մաշափը մի-
 այն պիտի ըսեմ հոս՝ թէ Հայրենիքը դարձաւ
 ամենէն ժողովրդական թերթը զոր մինչեւ այն
 ատեն ունեցած ըլլար արեւմտահայութիւնը,
 աղաներու տիրապետութեան տեղ դրաւ մաա-
 տրականներու տիրապետութիւնը, զարգացուց
 քննադատական ոգին, զեղեցիկ գրականութեան
 սէրը տարածեց ժողովուրդի բոլոր խաւերուն
 մէջ, նպաստեց կողմնաւոր մտաւոր արտադրու-
 թիւնները վերածել սիրոյ, անոնցմով ողբու-
 րուոյ հասարակութիւն մը, որ հեռոյհեռու ըն-
 դարձակուոյ ու կատարելագործուոյ մեծ օժ-
 մը պիտի գտնուի, եթէ սղաններու շարք մը
 շղար ամեն ինչ տակնուվրայ բնել:

1896ին, Բաշաբեան, յետոյ Արփիարեան,
 Յակոբեան եւ այլք կը հետանային Պոլսէն ու կու-
 գային Փարիզ: Իրենցմէ վեց — եօթ ամիս առաջ
 եւ ինքս արդէն Փարիզ եկած էի: Այդ տար-
 ւան ընթացքին, Արփիարեան, Բաշաբեանի,
 Ա. Արզուեանի եւ ուրիշ խումբ մը Հնչակեան-
 ներու հետ, կը գտնուէր Նազարբէկեան Ս. Գ.
 Հնչակեան կեդրոնէն եւ կը հիմնէր Վերակազ-
 մեայ Հնչակեան կուսակցութիւնը՝ գուտ ազ-
 գայնական ծրարով: Այդ կուսակցութիւնը կը
 հրատարակէր իր պաշտօնաթերթը, Մարտ, եւ
 գրական կիսամսեայ հանդէս մը, նոր — կեանք:
 Արփիարեան կը խմբագրէր Մարտը, Բաշաբեան
 խմբագիրն էր նոր կեանքին, ուր հրատարակեց
 հրապարակագրական ընտիր էջերու շարք մը,
 եւ կազանդ հոյակապ պատմութեամբ, որ քիչ
 յետոյ իմ հիմնած Անահիտիս առաջին թիւին իր
 տուած Յեղին ձայնը սքանչելի նորովկային

հետ, հայ շրջապատիւն նուիրուած գրական
 լուսադոյն էջերէն է եւ Բաշաբեանի — ու մեր
 նոր գրականութեան — հրաշակերաններուն շար-
 քին կը պատկանի: Այնտեղ Արփիարեան ի յոյս
 ընծայեց իր միշտ համեղ — ու հեռոյհեռու աւելի
 ինքնատու ու յղկեայ սծով մը գրուած — քրո-
 նիկներու մէկ նոր շարքը, Երուանդ Օտեան՝ իր
 երգիծական ամենէն ուժեղ էջերէն մէկ քանին,
 Վահրամ Սիւսեան՝ սպգային շունչով բանաս-
 տեղծութիւններ, Գասնիկ Յնայրեան բանասի-
 բական ներհուն յողուածներ, եւ Սուրեն Պար-
 թեան իր առաջին զեղեցիկ նորովկայները:

Նիւթական զժողակ պայմաններու մէջ է
 որ նոր կեանքը կը հրատարակուէր: Եւ օր մը,
 Բաշաբեան ձանձրացաւ այդ անապահով ու
 տաժանելի կեանքէն ու ելաւ զնաց Պարս, ուր
 նախահոսեր փորոյ Փրանսական ընկերու-
 թեան մը մէջ գործ գտաւ ու քիչ յետոյ անոր
 անօրէնը դարձաւ, եւ այդ ասպարէզին մէջ բա-
 ւական փայլուն նիւթական յաջողութեան հա-
 ստա: Այդ շրջանին, որ երկար տեւեց, — մինչեւ
 սուս յեղափոխութեան պայթումը եւ համալ-
 նավարութեան յողթանակը — Բաշաբեան, թէեւ
 Պարսի հայ մշակութային կազմակերպու-
 թիւններէն ամենց որոշ շարժով կը գործակցէր,
 ոչինչ արտադրեց: Զարմանայի ու անբացա-
 տրելի հոգեբանական երևույթով մը, հայ
 խօսքի այդ նուրբ արուեստագէտը տարիներով
 անջատուած մնաց իր բուն կոչումէն, գրակա-
 նութեանէն: Գիտեմ որ իր պարագոյ ժամերուն,
 կը գուարձանար Փրանսական մերօրեայ բա-
 նաստեղծութեան հատնախր էջեր տաղաշափ-
 եայ հայերէնի վերածելով, եւ այդ թարգմա-
 նութիւնները, որոնցմէ մէկ քանին տեսած եմ,
 արժէք ունին, արդիւնքն են գարձեայ միեւնոյն
 ինքնատու գրչին որ Յեղին Ձայնիկն պէս էջեր
 տուած է մեզի, բայց ատենցմէ գեւ ոչ մէկը
 հրատարակած է: Այդ օրերուն, ուր այդ երկը-
 սան անապահով մտաւորականը գրեթէ հա-
 րուստ մը դարձած էր, ան է ոչ իսկ խորհեցաւ
 իր հոս ու հոն ցրուած գրական արտադրու-

թիւնները քանի մը հասարի մէջ ամփոփել, ինչ որ ընելու բոլոր զխրութիւններն ունէր: Իրեն քանի անգամ մեղադրած եմ այդ շրջանին՝ իր անհասկանալի անտարբերութիւնը դէպ ի իր բուն գործը, — բայց առանց արդիւնքի: Գիտեմ սակայն — իմ մէկ նամակիս ի պատասխան ինքն իսկ կը գրէր Պաքուէն, — թէ իր երազն էր նրախական աւելի ամուր կացութեան մը հասնելէ յետոյ քաշուիլ գործի կեանքէն, գալ Փարիզի շրջակայքը տեղ մը հաստատուիլ՝ իր ամուսնացած քրոջ մօտիկ, եւ ինքզինքը նորէն նուիրել գրականութեան, յօրինելով մանաւանդ քանի մը վէպեր, որոնց վրայ կը մտածէր յաճախ: Այդ երազը չիրականացաւ. իր քոյրը վախճանեցաւ, պատերազմը եկաւ, յետոյ ուս յեղատիրութիւնը որ յանգեցաւ սուղեւելով յաղթանակին, եւ «կապիտալիսթ»-ի փոխուած Բաշալեանը եկաւ Փարիզ ինկաւ նորէն անապահով պրոլետար մը դարձած:

Այդ շրջանին, Այդ. Պատուիրակութեան նախագահ Պ. Գ. Նորատունկեան զինք հրաւիրեց իրը խորհրդական աշխատակցելու պաշտակից աչքութեանց մօտ ազգային դատի հետաքննման հուսկ ճիգերուն: Այդ ճիգերուն Լօզանի մէջ բացարձակ ձախողանքի մատուցելն յետոյ, Այդ. Պատուիրակութեանը, լուծուելէ առաջ, կազմեց Գաղթականաց Կեդր. Յանձնաժողովը եւ անոր ընդհանուր քարտուղարութիւնը յանձնեց Բաշալեանին, որ, Յանձնաժողովի իր ընկերներուն հետ, մօտ տասը տարիէ ի վեր խնամքով ու յարատեւութեամբ կը կատարէ մեր գաղթականներու շահերը պաշտպանելու համար կենսական կարեւորութիւն ունեցող այդ գործը: Ատեն մը, Բարեկործականի ընդհանուր քարտուղարութեան պաշտօնին ալ կանչուեցաւ եւ դայն վարեց քանի մը տարի: Անցարդ կը մնայ Բարեկործականի մշտական աշխատակիցներէն մին, Ազգերու Ընկերութեան Գաղթականական ժողովին նիստերուն կ'երթայ պարբերաբար ներկայացնել Գաղթականաց Յանձնաժողովը եւ Բարեկործականը միան-

գամայն, պաշտպանելու համար հայ գաղթականաց շահերն ու իրաւունքները: Վեց տարի առաջ, Բարեկործականի Կեդր. Վարչութիւնը զինք յատուկ պաշտօնով ուղարկեց Երեւան, Բարեկործականի, Պօլոս Նուպար փաշայի, Մարկոսեան կոտակի յանձնաժողովի Հայաստանի մէջ հիմնել ծրագրած գործերուն համար հայ կառավարութեան հետ բանակցելու պաշտօնով. Բաշալեան բերաւ այդ բոլոր ձեռնարկներու մասին նպաստաւոր տեղեկապիւր մը, որ մէկ յետոյ որոշուեցաւ առանց գործադրութեան համար հարկ եղած միջոցները ձեռք առնելու սկիւլ: 1928ին, Մասիս տղարանի հիմնադիր-անօրէնը Պ. Հրաչեայ Տէր-Ներսէսեան՝ որոշեց հրատարակել Լը Ֆուայէ անունով ամսեայ Քրանսերէն լրագիր մը՝ հայերէն բաժինով, եւ անոր խմբագրութիւնը յանձնեց Բաշալեանին: Քրանսերէն բաժինը, որ ստուարագոյնն էր, մեր գաղութը հիւրըկալող այս երկրի ժողովուրդին՝ ինչպէս եւ Քրանսայի մէջ ծնած երթատասարդ հայ սերունդին այն տարբերուն որ հայերէն չեն գիտեր կամ քիչ գիտեն՝ տեղեկութիւններ ու մեկնարանութիւններ տալով Քրանսահայ գաղութի եւ ընդհանուր հայ ժողովուրդի այժմեան կեանքի կարեւոր հարցերուն ու զէպերուն մասին, օգտակար էր, եւ ցաւալի է որ Քրանսահայութիւնը, որ այդպիսի օրկանի մը անհրաժեշտ պէտք ունի, չքաջալերեց դայն ու հինգ տարի երեւելէ յետոյ ան զաղբեցաւ: Հայերէն բաժինը կը պարունակէր շահեկան էջեր, հոն միշտ կը գրանէինք Բաշալեանի զեղեցիկ աշխարհարարը, վաշելուչ ու սեղմ ոճը, մերթ ան տուաւ հոն սուօրեայ հարցերու վրայ հրատարակազրահան ամուր յօդուածներ, բայց Հայրենիքի եւ Նար Կեանքի որոշ ուղղութիւն ունեցող, ծանրակշիռ ու հրատապ ազգային այժմէական հարցերու հանդէպ յստակ ու կարուկ դիրք բնուող Բաշալեանը չէինք գտներ այնտեղ. ան ուզեց չէզոք մնալ, այնպիսի խառնազօրութեան մը որ ուր կարելի չէ եւ պէտք չէ չէզոք մը-

նալ, — մեր գաղութահայութեան այժմեան քառասյին ալլանդակ կացութեան գլխաւոր պատճառներէն մին, թերեւս գլխաւորը, մեր չէզոք գանդուածին եւ անոր արտայայտիչ մտաւորականներու կրաւորական, անտոյգ, անջիգ, անպատասխանատու կեցուածքն է, որ ոչ միայն չի նպաստեր ծայրայեղ տարբերուն զսպումին, այլ կը նպաստէ անոնց սանձաքաշման (աւիճման)։ ու թերեւս այս սխալին համար է որ այդ թերթը չաւելց :

Ամենէն զարմանալին ու ցաւալին այն է որ, նոյն իսկ իր հարստացած մարդու կեանքը թօթափելէն եւ նորէն մտաւորականի եւ ազգային գործիչի իր բուն կեանքին զառնալէն ի վեր, Բաշալեան գուտ գրական սեւէ գործ շարաւղբեց : Եւ սակայն ինչքա՞ն նիւթեր կան՝ իրեն պէս գիտողի մը եւ գրողի մը համար՝ այս վերջին շրջանի մեր ազգային կեանքին մէջ : Կը մտղթեմ որ այն մեծարանքի ցոյցը որ Գրողներու Ընկերութեան նախաձեռնութեամբ սեղի ունեցաւ, արժնցնէ անոր մէջ դմայելի նորավիպողիբը եւ զայն մղէ մեր արդի կեանքի գէթ մէկ քանի երեսոյթները գեղարուեստական էջերու մէջ սեւեւելու : Մեծապէս ցանկալի կը գտնեմ նաեւ որ, ինչպէս բախ այդ ցերեկոյթին արտասանած ճառիս մէջ, Գրողներու Ընկերութիւնը ճիշդ մ'ընէ Բաշալեանի նորավիպները եւ հրատարակողական էջերու յաւազոյնները մէկ քանի հասարներու մէջ ամփոփելու համար, հասարներ որոնց երեւումը անհրաժեշտ է որպէս զի մեր ժամանակակից գրականութեան մատենագրանին մէջ այդ կարեւոր պակասը լրացուի :

Մահ Թորոս Թորամանեանի — Այս վերջին քանի մը ամիսներու ընթացքին, Մահը ետեւ ետեւ իրաւարկացուց մէկ կէ աւելի հայ սիրելի գէժքեր :

Թորամանեանի վաղաժամ անհետացումը ամենամեծ գծրազուլութիւն մըն է մեր ազգային մշակոյթի ուսումնասիրութեան գործին

համար : Այդ բազմախոսակ գիտնականին վրայ արդէն դրեցի Ապագայի մէջ, եւ հոս՝ իր կատարած գործին վրայ ծանրանալէ աւելի՝ իր կեանքին սղբերգութիւնն է որ կ'ուզեմ ի վեր հանել քանի մը բառով :

Շապինե - Գարահիսարի ազբառ հոգաւոր-ծի մը արուեստագիտական ընածին ճիրքերով օժտուած այդ գուաւը, որ ազգականներու օչնութեամբ Պոլսոյ Գեղարուեստից Վարժարանը մտած եւ հոն մասնաւորապէս ճարտարագիտութեան ճիւղին հետեւած էր, շրջանաւարտ ելլելէ յետոյ՝ կրնար, իբր ճարտարագետ, իր մտաւորական եւ գեղարուեստական մեծ կարողութիւններով, շինարարութիւնը իրեն առաջնակի ընտրել ու առողջ գրամ վաստակելով հանգիստ ապրիլ-ան նախընտրեց ուսումնասիրութեան մարդ մը զառնալ, ուժերը նուիրել իր նախահայրերու արուեստի ամենէն կարեւոր ճիւղին մանրակրկիտ քննութեանն ու յուսարանմանը, եւ ասոր համար ազրեցու կեանք մը որ եղաւ՝ մեծ մասամբ՝ գոհոգութեանց, նեղութեանց, գրկանքներու շարք մը : Գեղարուեստից Վարժարանէն ելլելէ թիչ յետոյ, Պոլսոյ ու յետոյ Պոլիարիոյ մէջ քանի մը շինութիւններ կատարելով թիչ մը գրամ մէկդի գրած, յաջուկը էր պոստա մ'ընել Հաստատանը շրջապատող երկիրները, Պարսկաստան, Փոքր Ասիա, Սուրիա, ու գացեր էր մինչեւ Եգիպտոս իսկ, այդ երկիրներու ճարտարագետական յուշարձանները եւ անոնց հայկական ճարտարագետութեան հետ ունեցած յարաբերութիւններն ուսումնասիրելու համար, յետոյ եկեր էր Փարիզ եւ առեն մը մնացեր՝ մասնագիտական դասախօսութեանց հետեւելով կամ մատենագրանները յաճախելով իր հրատարակեան պաշարը ճոխացնելու համար : Եւ սահա օր մը Պ. Կ. Բասմաջեանի գրգումով եւ անոր հետ Փարիզէն կ'երթայ Կովկաս, Անիի յուշարձաններն ուսումնասիրելու : Կ. Բասմաջեան յուսացեր եւ այդ յստան անոր ալ փոխանցեր էր որ այնտեղ անոր լրջօրէն պիտի օգնէին

իր խոշոր ծրագրերն են իրագործելու: Եւ սակայն, սկիզբները՝ մէկ քանի անձերու մօտ սոսձմանաբան օժանդակութիւն մը գտնելէ յետոյ, Թօրամանեան, մանաւանդ Բասմաշեանի Փարբիզ վերագործէն ետքը, կը մնայ անօգնական, լքուած իր բաղդին, իր ազգակիցներէն չհասկցուած, եւ տարիներով կը քաշկուտ անստոյգ ու տառապալից կեանք մը, շարունակելով հանդերձ իր անխոնջ հետազօտութիւնները:

Թէ մեր ժողովուրդը մեծապէս օժտուած է առաջնակարգ մտաւորականներ ու արուեստագէտներ արտադրելու համար, բայց եւ թէ շատ յաճախ չէ գիտցած նորայայտ ուժերու մեծութիւնն առաջին բաղէէն ըմբռնել եւ անոնց զարգացմանը, լիակատար պտղաբերմանը լրջօրէն օգնել, ասիկա յայտնի ու տխուր ճշմարտութիւն մըն է, բայց Թօրամանեանի (ինչպէս եւ Կոմիտասի՝ իր գործունէութեան Կովկասեան շրջանին) պարագան մանաւորապէս տարօրինակ, անբացատրելի և ընդզիցեացիչ կը մնայ ինծի համար: Երկուքն ալ նախաինամական ուժեր էին, որ կոչուած էին մեր ազգին զերագոյն ինչքին ու փասքին, մեր սոսձմային արուեստին, երկու մեծ ճիւղերուն, ճարտարապետութեան ու երաժշտութեան, բուն արժէքը երեւան հանել, անոնց կազմութեան ու զարգացման գտղանիքները պարզել, անոնց մէջ գտնուող հարազատ, ինքնուրոյն տարրերը մասնանիշ ընել և այդ բոլորը ճանչցնել օտարներուն ու մեզի: Մենք ազգովին պէտք էր անոնց արամազբաժ ըլլայինք լիութի միջոցներ որովհետ հանդիստ ու լրիւ կատարէին այդ կական գործը: Եւ սակայն երկուքն ալ, ազացոյցները տուած ըլլալով հանդերձ թէ նախասոձմանուած երկու ուժերն էին այդ գործը կատարելու համար, Կովկասի մէջ՝ այնպիսի միջոցի իր երբ շայտութիւնը սակիթ մէջ կը լողար, անօգնական մնացած են: Հրատարակած են յօդուածներ հանդէսներու մէջ, գրքոյկներ, բայց ո՛չ մին մէկ հատ ստուար

գիրք, ո՛չ միւսը մէկ հատ երաժշտական հաւաքածու չեն կրցած հրատարակել: Կոմիտասին քղինքը ստիպուած տեսած է Կովկասէն հեռանալու, եւ արտասոսձմանի մէջ է որ ունեցած է իր մեծագոյն յաջողութիւնները ու կրցած է հրատարակել երաժշտական երեք հաւաքածու (Ի՛նչքան քիչ՝ գարձեալ՝ իր ունեցածին ու կրցածին բաղդատմամբ): Թօրամանեան մնացած է Կովկաս, բայց սղբալի պայմաններու մէջ, մինչև փրոֆ. Մարի Անին սուսմանսիրելու համար Կովկաս այցը: Մարինք իսկ գրած է թէ Ի՛նչ վիճակի մէջ գտած էր Թօրամանեանը. «Ապրելով ցուրտ, շտաքացած սենեակում, անձրևի ջրով լցուած մինչև ծնկները (յետագայում ես անձամբ ակախատես եմ եղեր այդ երեւոյթին), Թօրամանեանը հասաւ աղքատութեան ծայրը. նա քաղցած էր օրերով եւ ամբողջովին ցնցոտիներով ծածկուած» (Մարի զեկուցումը Ակադեմիային, 1908):

Մօտէն ծանօթանալով անոր, գտնելով անոր մէջ հայ հին ճարտարապետութեան բազմահարմար մասնագէտ մը, Մար գոյն խորապէս գնահատած է, իր հետազօտութեանց առաջնորդ եւ օգնական տուած է գոյն, եւ ինք ալ անոր նկատի կը դրած, անոր կացութիւնը բարելաւուած է: Մարէն յետոյ, ուրիշ օտար մըն է, աւտօրիացի մեծանուն բիւզանդագէտ Սուշլի-գովսկին որ անոր համբաւը լսելով (հասնաբէն Մարի միջոցով), հրաւիրած է գոյն Վիեննայի Համալսարանին կից Արեւելեան ճարտարապետութեանց սուսմանսիրութեան համար կազմուած Կաճառին վարչութեան կողմէ, որպէս զի գոյն հոն շարք մը բանախօսութիւններ ընէ արեւելեան եւ մանաւորապէս հայ պատմական ճարտարապետութեան վրայ: Թօրամանեան եկած է Վիեննա 1913ին եւ բանախօսութիւնները զոր կատարած է հոն՝ այնպիսի ջերմ ընդունելութիւն գտած են, որ Կաճառը այդ տարուան մրցանակը անոր յատկացուցած է եւ յանձն տուած է հրատարակել հայ ճար-

տարապետութեան պատմութեան վրայ անոր բոլոր աշխատութիւնները: Թօրամանեան ուրախ սրտով դարձած է Կովկաս՝ իր այդ աշխատութիւնները լրացնելու, բայց պատերազմը պայթեցած է քիչ յետոյ եւ այդ ծրագիրը, ինչպէս ուրիշ այնքան բաներ, օդը հանած է: Սոշիզովսկի, Թօրամանեանի դասախօսութիւններէն ողևորուած, ուզած է ինքն իսկ նոյն նիւթին վրայ աշխատութիւն մը յորինել, դացած է Կովկասեան Հայաստան եւ Թօրամանեանի առաջնորդութեամբ ուսումնասիրելով հայ արուեստի յուշարձանները, օգտագործելով Թօրամանեանի գծադրութիւններէն, յատակադիմներէն եւ լուսանկարներէն շատեր եւ անոր ցուցմունքներն ու մեկնարանութիւնները, շարադրած է իր երկհատոր կոթողական գործը հայ ճարտարապետութեան վրայ, ուր իր բազմակողմանի հմտութիւնը եւ իր թափանցող միտքը գրած է ի սպաս հայ արուեստի ինքնուրուեստութեան եւ օտար արուեստներու վրայ գործած ազդեցութեանց Թօրամանեանական թէզին պաշտպանութեան: Այսպէս՝ ահա երկու օտար մեծ գիտուններ են որ Թօրամանեանին առում են այն գնահատանքն ու օգնութիւնը որ իր սոհմային միջավայրին մէջ մինչեւ այն սակն չէր գտած: Քանի մը հայ մտաւորականներ միայն այդ նախկին շրջանին ուշադրութիւն դարձուցած էին Թօրամանեանի վրայ, բմբանած էին անոր արժէքը, եւ անոնց գլխաւորն էր երուանդ Լալայեան ազգագրագէտը, որ անոր մէկէ աւելի ուսումնասիրութիւնները հրատարակեց իր Հանդէսին մէջ (ե որ ինչ ալ ի՛նչքան նեղութիւններով, նիւթական ի՛նչ անձուկ միջոցներով կը կատարէր իր մեծարժէք գործը): Իսկ Սոշիկ վարդապետ Գասեան, Զուարթնոցի գաղիչը, հրաւիրեց Թօրամանեանը ուսումնասիրութիւններ ընել իր պեղումներով մասամբ երեւան ելած այդ հայ ճարտարապետական մեծ յիշատակարանին վրայ, բայց առիկա բրաւ՝ յուսարով որ ան իբր մասնագէտ պիտի հաստատէր իր տարօրինակ

ու քիչ մը շահագէտ գաղափարը որու համեմատ Լուսուորչի կատուցած էջմիածնի սաճօրը Զուարթնոցի հոգամասին վրայ սրպէս թէ շինուած էր եւ Զուարթնոցը այդ անդրանիկ տաճարին հիմունքին վրայ բարձրացած նոր ու աւելի շքեղ շէնք մը եղած էր: Թօրամանեան, հետու այդ անհիմ վարկածը հաստատելէ, Զուարթնոցի եռայարկ ճարտարապետական կառուցուածքին տեսական յիսկատար վերակազմութիւնը կատարեց իր մանրազնին ու խորաթափանց ուսումնասիրութեանց շնորհիւ: Իր այդ վարկածը անընդունելի եւ անկարելի դատուեցաւ շատերէն, բայց տարիներ յետոյ երբ փրոֆ. Մար իր պեղումներով երեւան հանեց Անիի Գաղկաշէն Ս. Գրիգոր եկեղեցին որ՝ բոս մամանակակից հայ պատմագրին՝ Զուարթնոցի նմանողութեամբ, միւնոյն յատակագծով ու սճով շինուած էր, տեսուեցաւ որ Թօրամանեան լիովին ճիշդ գուշակած էր եւ թէ Զուարթնոցի իր վերակազմութիւնը այդ շինութեան ունեցած ձևին կէտ առ կէտ կը համապատասխանէր:

Հայաստանի Հանրապետութեան ստեղծումէն յետոյ, Թօրամանեանի կացութիւնը սրոշ չափով բարւոքեցաւ. կատարութիւնը գայն անուանեց Հնութիւններու Պաշտպանութեան Կոմիտէի պաշտօնեայ, Անիի շրջանի հնութեանց ընդհանուր տեսուչ, անոր արամազրեց քիչ շատ նիւթական միջոցներ՝ իր հետազօտմանց գործը շարունակելու համար: Եւ ան, Հնութ. Պաշտ. Կոմիտէի իր ընկերներուն հետ՝ գիտական արշաւախումբ մը կտրմելով Ծիրակի կարեւոր մէկ մասը հետազօտեց եւ բաւական նիւթ հաւաքեց:

Սորհրդային Հայաստանի կատարութիւնը աւելի եւս մեծ չափով ցոյց տուաւ Թօրամանեանին հանդէպ յուրջ գնահատում եւ աւելի յիսկատար կերպով ապահովեց անոր ապրուստը եւ հայթայթեց հետազօտութեանց շարունակման ծախքերը: Այս վերջին տարիներուն ան հրատարակեց մէկի աւելի գրքեր ե

զբքսյիներ, « Զուարթնոց » մենագրութիւնը, « Հայ ճարտարագիտութեան պատմութիւն » համառոտ ակնարկը, « Ծինանիւթերը և շինարուեստը հայ ճարտարագիտութեան մէջ », և այլն, կատարեց հետախուզական բազմաթիւ պատշտներ, ինչպէս և կարեւոր պեղումներ, ասանձին կամ Հայաստանի Հնութեանց Պահպանութեան Կոմիտէի ու յետոյ Հայաստանի Կուրա. Պատմ. Կաճառի անդամներուն հետ, և կը պատրաստուէր լրացնել ու հրատարակութեան առ իր գլխաւոր աշխատութիւնը, ուր իր բովանդակ կեանքին ջանքերուն արդիւնքները պիտի խտանային, այն է Հայ ճարտարագիտութեան մանրամասն պատմութիւնը, նախաքրիստոնէական հնագոյն շրջաններէն մինչև ժ. Գ. դար, երբ ահա մեռեր է յանկարծ, կիսկատար ձգելով իր գործը: Կարելի է երեւակայել աեւի աղիտարը (ու մեղի համար աեւի ամօթալից) սղրերգութիւն...

Երբեան՝ մէկէ աեւի անգամ աեսայ գինքր: Արդէն իսկ վատասողջ, ուժաքամ երեւոյթ մը սենէր, իր սուսոյ կազմուածքը հասանորէն քայքայուած էր այն գրկանքներու կեանքէն զոր տարիներով անցուցած էր, և տարի մը սուսջ տեղի ունեցած արկած մը օրսոյով պտոյտի մը ստեն՝ մեծապէս ցնցած ու տկարացուցած էր գինքր: Տոյց տուաւ ինծի ահագին գէղերն իր նօթագրութեանց, մասնակի սեւագրութեանց, կիսաւարտ շարագրութեանց, գրծագրութեանց, լուսանկարներուն: Ծուարած էր արդէն թէ և՞ որ և ի՞նչպէս պիտի կարենար այդ գործը ամբողջապէս շարագրելու համար հարկ եղած բոլոր աշխատանքը կատարել: Եւ սակայն նորէն այդ գործէն զուրս՝ կը մասնակցէր սուրիշ կարգ մը աշխատանքներու, կ'օգնէր Թամանեանին՝ Պետ. Թատրոնի շինութեան մէջ, կը գործակցէր Հայաստանի Կուրաուր. Պատմ. Ինստիտուտին պեղումներուն և ուսումնասիրութեանց: Ազաշեցի իրեն որ ամէն ուրիշ գրագում թողու և այդ գործով միայն պարապի, որպէս զի լրացնէ դայն և

անոր հրատարակման ինքն իսկ կարենայ հրակել: Ամիսներ սուսջ ինծի զրած մէկ նամակէն իմացայ որ սուսջին հատորին (Հայաստանի նախաքրիստոնէական ճարտարագիտութիւն) ձեռագիրն աւարտեր ու յանձնէր է Լուսժողովմասին՝ հրատարակութեան համար: Վերջին նամակը զոր իրմէ սուսցայ, կը պարտնակէր սողեր, որ սարսեցուցին զիս. իր վատասողջութիւնը ծանրացած էր, շնչահեղձութենէ կը տաստպէր, օրկանիւզը վերջնապէս քայքայուած ըլլալ կը թուէր (և սակայն նորէն կը խոտանար յօգուած մը գրել և գրկել Հայ հին արուեստի մասին ուսումնասիրութեանց Փրանսերէն թարգմանութիւններու հաւաքածուի մը, զոր հանգուցեալ Գրիգոր Արնայեան և Արմենակ Մազրեան՝ իրենց ուրիշ քանի մը բարեկամներուն հետ մտադիր էին հրատարակել և որուն համար իր աշխատակցութիւնն ալ խնդրած էին): Ծնչահեղձութիւնը ծանրացեր է ու խեղդեր չքացուցեր է այս թանկագին կեանքը:

Հայ կառավարութիւնը՝ այդ մեծ գիտնականին ու մեծ հայրենասէրին թաղումը կատարեր է արտասուօր շուքով, կազմեր է ծանօթ բանասէրներէ և մասնագէտներէ բաղկացած յատուկ յանձնաժողով մը, որպէս զի անոր գանապան յօգուածները (որոնց կարեւորագոյններէն երկուքը Անսիխտի նախկին շրջանի 12րդ տարուան թիւերուն մէջ երեւցած են) հաւաքէ և երկու հատորի մէջ ամփոփէ: «Հայաստանի ճարտարագիտութեան Պատմութեան» սուսջին հատորն ալ, որուն ձեռագիրը պատրաստ է, լոյս պիտի տեսնէ ի մօտոյ: Յանձնաժողովը անշուշտ պիտի քննէ նաև հանգուցեալին ձգած նօթագրութիւններն ու կիսաւարտ շարագրութիւնները և այլ գանապան նիւթեղէնները, (որ այժմ արդէն Պետական Թանգարանը փոխադրուած ըլլալու են), ու պաշտօն պիտի յանձնէ իր մասնագէտ անգամներուն որ անոնց վրայ հիմնուելով և գանոնք լրացնելով՝ խմբագրեն այդ ամենակա-

բևուր երկատիրութեան յաջորդ հասարակները:

Հանդուցեալ մեծ հայ զխոնականին շիր-
մին վրայ կարելի չէ աւելի զեղեցիկ պատկ
զնել քան Մարի և Սաշիգովսկիի հետեւալ
մեծարժէք զնահատական սողերը. «Ես, զբաժ
է Մար, սմենէն առաջ լոյս կը սպասեմ ճար-
տարապետական յուշարձաններու լեզուէն, երբ
սորվինք հասկնալ այդ լեզուն. յանձին Թօրա-
մանեանի՝ ևս կը տեսնեմ այդ լեզուի առաջին
ուսուցիչը»: «Հայաստանի արուեստի ուսում-
նասիրութեան իրական առաջնորդն է Թօրա-
մանեան, զբաժ է Սաշիգովսկի: Անոր աշխա-
տութեանց քով՝ ուրիշ սմէն գործ երկրորդա-
կան կը մնայ»:

Մահ Ստեփաննու եպիսկ. Յովակիմեանի.

— Ստեփաննոս եպիսկոպոս Յովակիմեան կը
վախճանի իւր ծերութեան մէջ, իր գերը ամ-
բողջապէս ու հոյակապօրէն կատարելէ յետոյ,
բայց այն թշուառ կացութիւնը որուն մէջ
զայն ձգեց Պուլկարիոյ Հայութիւնը իր վերջին
տարիներուն ևս որ ինձի անհասկանալի մնա-
ցած գայթակղեցուցիչ տղեղութիւն մըն էր,
այդ վեհաշուք զէմքին անհեռացման ցաւին
հետ ամօթի զգացում մըն ալ կը ներշնչէ մեր
ցեղին արժանապատուութեան նախանձախնդիր
ս և է ազգասէր Հայու: Անոր շքաւորութիւնը
այնքան մեծ է եղեր իր կեանքի ամենավերջին
չրջանին, որ պուլկար կատարութիւնը ատի-
կա իմանալով՝ անոր նպատակ մը յատկացուցեր
է և հայ եկեղեցական վարչութիւնը այդ նը-
պատան ալ ամբողջութեամբ իրեն չէ յանձներ,
— ինչ որ պատիւ կը բերէ պուլկար ժողովուր-
դին, ու մեզ կը խայտասակէ: Ու զայն անօգ-
նական ձգելը բաւական չհամարելով, իրեն
հակասակորդ եղող տարրերը (ինչո՞ւ հակա-
սակորդ, աէ՛ր Աստուած, ինչո՞ւ այդպիսի
մարդու մը հակասակորդ, չեմ բմբռնեք),
հրաժարեցուցեր են դինքը, արդիւր են անոր
իբր աստճնորդ անամկին յիշատակուելու պա-
տարադին մէջ, փոխանակ զայն մինչեւ մահը

աստճնորդ պահելու և անոր զխոնակցութեամբ
և հաւանութեամբ երիտասարդ եկեղեցական
մը անոր փոխանորդ կարգելու, ինչ որ՝ նկա-
տելով անոր իւր ծերութիւնը՝ հասկանալի և
արդարանալի վերաբերմունք մը պիտի ըլլար:
Ի՞նչպէս երես պիտի սենեանք այսուհետեւ
մեր ժողովուրդին հանդէպ օտարներու կողմէ
գործուած անարդարութեանց համար դանդա-
տելու, երբ մենք մեր Դեւոնդ սրբազանին պէս
աղնիւ ու պարասճանաչ հոգեւոր հովիւ մը
խժղօթօրէն կը խողխողենք, ու մեր Յովակիմ-
եան սրբազանին պէս անձնուիրութեան մար-
մնացում հանդիսացած ժողովրդապետի մը
հանդէպ իր վերջին տարիներուն այդպիսի ան-
շնորհք տպերախոսութեամբ և անլուր կող-
տութեամբ կը վարուինք:

Անիկա Աւետարանի սղւով համակ տողոր-
ուած հայրազորով, իմաստուն, ամբողջովին
իր հօտին նախուած հովիւն էր եղած վաթ-
սուն տարիէ ի վեր, և երբեք պիտի շատցուի
անոր զիցցական վարմունքը 1915ի շրջա-
նին, երբ տարագրութեան արհաւիրքէն ինք-
զինքն ազատելու և Պոլիս ազատասանելու կա-
րելիութեանն օգտուել մերժեց և՛ արդէն բաղ-
մամեայ ծերունի՝ դժոխքի ճամբան բնոյ իր
հօտին գլուխն անցաւ և սմխաներով անոր հետ
չարքարուեցաւ ու անոր պաշտպան, միտիժա-
րիչ, սրտազնդիչ հանդիսացաւ մինչեւ ետքը:

Բարոյական մեծ զեղեցիկութիւն մըն է որ
իրմով չիջաւ: Իր թաղումը կատարուեր է ա-
մենամեծ շուքով, աննախընթացօրէն խուսն
բաղմութիւն մը հետեւեր է իր դապաղին. և
այդպիսի աստուածաշնչական զէմքի մը հան-
դէպ իր մահուան ամթիւ այդ արտասովոր
ցոյցը բնական է անշուշտ, բայց ի՞նչքան լա-
ւազայն պիտի ըլլար որ մեր ժողովուրդը վեր-
ջապէս դադրէր իր մեծ դաւակներուն հանդէպ
լաւ թաղում կատարելուն մէջ միայն փայլելու
ունակութեանն...

Մահ Յակոբ Նշկեանի և Օննիկ Մազլում-

եանիւ — Այս երկու պատուական Հայերուն մասին գրեցի արդէն Ապագայի մէջ: Միրելի դէմքեր, երկուքն ալ, ջերմօրէն, պարզօրէն, անկեղծօրէն, գրականօրէն ազգասէր Հայերու:

Տարագրութեանց շրջանին, Օննիկ Մալուսեանը «Պարոն» լեզնետական անունով եւ Հայկզի իր նոյնքան լեզնետական պանդոկով հանրածանօթ, իր մարդասէր, ուղղամիտ բնուարութեամբ Սուրբոյ բոլոր ցեղերու վարիչ դէմքերուն համակրութիւնն ու յարգանքը վայելող, նախախնամութիւն մը եղած էր տարագրուող շատ մը Հայերու որ աչք կողմերն ինկած էին, եւ անոնց ազատման պատճառ պարձած:

Յակոբ Նշկեան Կարնոյ Հին գերդաստանի մը լուսագոյն շատախղբ, մեր այն սակաւթիւ աւետարականներէն էր որ մտաւարականի մը խանդավառութեամբ ու անձնուիրութեամբ յարած ու փարած էր իր ժողովուրդի ճակատագրին ու մշակոյթին հետ կապ ունեցող հարցերուն ու ատանց նուիրուած գործերուն, ու անվախ նկարագիր ու որոշ ուղղութիւն ունեցող գործիչի մը յատկութիւնները ցոյց տուած էր միշտ: Ան գիտէր ոչ միայն գործել, այլ եւ խօսիլ ու գրել: Հրատարակային ժողովներու, կուսակցական ակումբի նիստերու մէջ, իր իմաստուն ու արի խօսուածքը, սղջամտութեամբ ու սրամտութեամբ լի, աղնի ու լուրջ ազգասիրութեան ուղեցոյցի գեր կրկասարէր. եւ իրմէ անինք սիրուն գրքոյի մը վառմանն ու համեղ սճով մը գրուած, «Առաջին Կայծեր» տխրասով, թրքահայ ազատագրական շարժման առաջին շրջանի պատմութեան վերաբերող յուշագրութիւն մը, ինչպէս եւ մէկէ աւելի յօդուածներ՝ լրագիրներու մէջ ցրուած: Ամենքէն սիրուած ու յարգուած, ան նահապեան էր Քալիֆօսթոյնոյ հայ գաղութին, կրիցագոյն անդամն ու տեսակ մը պատուոյ նախադասը Ռամկապար Ազատական կուսակցութեան, որուն յարած էր խորին համագրամբ եւ որուն մէջ կը գործէր կրիտատարդի մը ե-

սանդով ու հաւատքով (ԲՆՀ դաս «կուսակցական» բառն իսկ խորշոպ մեր «չէլօքապաշա» աւետարականներուն ու նոյն իսկ մտաւարականներուն համար...):

Մահ Յովսէփ Գուլումեանի — Յովսէփ Գուլումեանն, զոր ճանչցած եմ է՛ն առաջ Պոլսոյ Կեղրոնականին մէջ, ուր գրականութեանց պատմութեան դասընթացքիս կը հետեւէր, մեր ամենէն գիտակից, խղճամիտ ու հմուտ ուսուցիչներէն մին եղաւ: Կեղրոնականին մէջ աշակերտ եղած տե՛նէն՝ արդէն նկատած էի իր նկարագրի լրջութիւնը եւ աղնութիւնը, իր մտքի հասունութիւնը, իր գաղափարական հետաքրքրութեան լայնութիւնը եւ այլազանութիւնը (գիտութեանց հետամուտ ու նոյն ատեն գրականութեան եւ արուեստի ջերմ սիրող) ան յետոյ՝ իբր Կեղրոնականի մէջ ուսուցիչ, իբր Միացեալ Ընկերութեան կողմէ Թրքահայաստանի դպրոցներու ընդհանուր քննիչ ու պատերազմէն ետք իբր Փահլիվի ազգային վարժարանին եւ յետոյ Մարտի 11 ու Փարիզ Գոլրոցասէր Տիկնանց վարժարանին մէջ կրթական ձեռնհաս գործիչ, մեծ վաստակ ունեցաւ, ու բոլորովին բնական գտայ որ իր վաղահաս մահուան ատիւ ամէն կողմէ իր նախկին աշակերտներն ու աշակերտուհիները խորին ցաւի ու յարգանքի արտայայտութիւններ բարձրացնեն զէպ իր գաղապր:

Ան կարեւոր անդամներէն մին էր Ռամկապար Ազատական կուսակցութեան, որուն անձնակը ու գիտակից տարրերէն եղաւ միշտ, ատանց սակայն երբեք կուսակցամոլ ողբ գնելու իր ուսուցչական գործունէութեան մէջ: 1915ի գարնան՝ Վանայ ինքնապաշտպանութեան շարի շարժմանը մասնակցեցաւ իբր վարող, խրախուսող, սրտասնդուող մտաւարական ու բարոյական ուժերէն մին, եւ աչք օրերուն իբրեն հետ եղողներ պատմեցին՝ իր մահուան ատիւ իրենց հրատարակած յօդուածներուն մէջ՝ այն հանգարտ ու կուռ արութիւնը զոր

ան ցոյց տուած էր :

Հրատարուած՝ Հեյլիսիսիսի նուպարեան վարժարանին տեսչութեան, ան թուղաց Գրայրոցասէրի սրտաշարժ բոյնը, ուր ամենէն սիրուած ուսուցիչներէն մին էր տարիներէ ի վեր, ու զնայ եղբարոսս, ուր իր արդէն փոփոխ ասոջութիւնը չգիտնարով տեղւոյն դժուրային տարին, երթարկուեցաւ ծանր հիւանդութեան մը ուր զայն քանի մը շաբաթուան մէջ զգեանեց :

Ան ջերմօրէն կը սիրէր, բախ, գրականութիւնը, և արտադրած ուլ է բանաստեղծութիւններ, սրտնցմէ մէկ քանին կարգաշար և արժէքաւոր գտած և՛ ցանկալի է, ինչպէս Թէքէեան՝ անոր նուիրած իր գեղեցիկ յօդուածին մէջ թելադրեց, որ այդ բանաստեղծական էջերը հասարի մը մէջ ամփոփուին :

Մահ Պարսլը Լեւոնեանի — Պարսլը Լեւոնեան, Ջիւանի մեծ աշուղին սրգին, կրտսեր եղբայրը Գարեգին Լեւոնեան յայտնի բանասէրին, Պուրբէջ հաստատուած՝ զինադադարի շրջանէն ի վեր, հիմնած էր հոն տպարան մը ու կը հրատարակէր նոր Արշալոյս շաբաթաթերթը : Գեղեցիկ, ասոյց երթասարգ մըն էր, սպին բնասորութեամբ և աշխոյժ մտքով : Նախկին գաշնակցական, ան հետացած էր այդ կուտակցութենէն, բմբունելով որ յամառիլ այն ուղղութեան մէջ ուր կը յամենար այդ կազմակերպութիւնը, մնասել էր սոյգին կական շահերուն : ան գարձած էր՝ մեզի պէս՝ զուտ սոյգասիրական տեսակէտով՝ բարեկամ ու աջակից Սորհրդային Հայաստանի քաղաքական ու մտասորական զեկազարներուն :

Պուրբէջ եղած միջոցիս զինքը մօտէն ճանշցած ըլլալով, սիրուն յիշատակ մը սրահած և՛ իրմէ : իր բարեհամբոյր նկարագիրը, իր մծիտ ու ասոջ զուարթութիւնը, իր քաղցր ու զօրեղ ձայնը սրով իր մեծամուն հօր երգերը՝ ինչպէս և ուրիշ հայ երգեր՝ այնքան հաճելի կերպով կ'երգէր, զինքը ինձի շատ սիրե-

լի գարձուցած էին : Բնութեան մէկ անդուի կատակն է որ այդպիսի յոյժանդամ, կենսալից սրամարց մը՝ յանկարծ թեքախտէ բրունուած՝ արտոյ ծիւրուծով մը շրջանի, ևրր դեռ երկար ստեն կրնար ծառայել իր սոյգին՝ այն ճիշդ ուղղութեան մէջ զոր բնոյրկած էր :

Մահ Ունիքիս Անուիեանի — Այս տարրինակ անունին տակ համեստ ու քնքուշ բանաստեղծ մը եղաւ այն սրուն մահը նոր իմացանք Հայաստանի թերթերէն : Պատերազմէն ասաջ Թիֆլիսի Տարագին և Այրիւրին, Բանբերին և Գեղարուեստին և այլ թերթերու մէջ հրատարակած է ինքնասոյր քերթուածներ և սուս յայտնի բանաստեղծներէ թարգմանութիւններ : իր արտադրութիւնները, սրտնց մէջ կան յաջող կտորներ, կ'արժէ որ ամփոփուին հասարի մը մէջ : Վեց-եօթ տարի ասաջ Փարսլը Արագածին մէջ կ'երեւար իր Բուքր բանաստեղծութիւնը, որ վերածնած, աշխատող, արտադրող, զօրացող, թշնամի բուքին արշաւանքէն այլ ևս չփախցող Հայաստանին սրայծաս զօրերուն էր : սոյգայայ ծագկաքաղներու մէջ պիտի իր տեղը գրաւէ այդ գեղեցիկ տաղը որ կը վերջանայ սա տօղով :

Արարատի փէշերի տակ մեկի տուն ունեւի անկործան :

Այդ տաղին Փրանսերէն թարգմանութիւնը Խ. Հայաստանի տարեդարձի միջին հանդէսներէն մէկուն, քանի մը տարի ասաջ, արտասանեց Քոմէտի Փրանսէզի նախկին յայտնի արուեստագիտութիւններէն մին, տիկին Լարա :

Մահ Միխայէլ Վարանդեանի — Մարտէյ այս մերջերս թատերարեմը եղաւ կրկնակ կերականութեան մը : Աւետիս Ահարոնեան, Պրէզան Մարտէյէ սրահին մէջ բանաստեղծատեն ուղեկային արիւնախոնուս ունեցաւ և անկից ի վեր, հաղիւ մահուրնէ տղատած՝ իր բարեկամներուն անձնուիրութեան և բժիշկներու խնամքներուն շնորհիւ, անկողնի մը

դամուսնացած, լեզուն ու մարմնային աջ կողմը անդամալուծուած, գիտակցութիւնը գրեթէ բոլորովին կորսնցուցած, կը շարժարուի: Այդ տխուր դէպքէն երկու ամիս յետոյ, Միքայել Վարանդեան, մտերիմներու հետ ճաշած միջոցին, կաթուածահար ինկաւ, ու՛ շատոնց ի վեր արդէն հիւանդկախ՝ չկարենալով այդ հարուածին դիմանալ, քանի մը օր յետոյ հոգին աւանդեց:

Երկուքն ալ ինծի հանդէպ ունեցած են մերթ բարեկամական ու մերթ ծայրայեղօրէն թշնամական դիրք մը, երկուքին ալ գրչէն ելած են իմ մասին ամենատղեղ Ֆրագներ, երկուքին ալ հետ յաճախ՝ ու մանաւանդ այս վերջին շրջանին՝ մեր ազգային դատի գեղավարութեան հարցերու շուրջ խորին տարակարծութիւններ ունեցած էմ. բայց երբ իմացայ մէկուն ցուտպին անշարժացումը եւ միւսին շանթահար մահը, սիրտս սեղմուեցաւ, յիշեցի է՛ն առաջ այդ երկու տաղանդաւոր հայրենակիցներու գրական արժանիքներն ու ազգասիրական երկարամեայ ճիգերը, եւ մին տանջանքի մահճին գամող հիւանդութեան, միւսը զգեանող հարուածին հանդէպ՝ ունեցայ ցուտ տիրական զգացում մը, զոր անոնք, աւա՛ղ բնաւ չունեցան Ղեւոնդ սրբազանի պէս արժէքաւոր ու ազնիւ Հայու մը Հայերու ձեռքով խողխողման քստմենի տեսարանին հանդէպ:

Անցողակի բեմ հոս որ Ահարոնեանի պատահած դժբաղդութեան մէջ պատասխանատուութեան մեծ բաժին մ'ունին իր այն ընկերները որ, գիտնալով հանդերձ իր վաստակը վիճակը, զինքը մղեցին երթալ երկար բանախօսութիւն մ'ընել Պրեզան Մարտէյէի սրահին մէջ: Ան հինգ-վեց տարի առաջ արդէն ունեցած էր ստաջին կաթուած մը որ ստեն մը անոր տեսողութիւնը մթաղեց. այդ առաջին հարուածը յարարերարար թեթեւ բլբլով, ան կրցաւ ինքզինքը գտնել եւ անկից ի վեր իր գործունէութիւնը շարունակել: Առող-

ջական այդ պայմաններուն մէջ, ան ստիպուած էր զգուշ վարուիլ. ինքն իսկ, քանի մը տարի առաջ, Մշակոյթի Օրուան փառիզեան տօնախմբմանը՝ ուր երկուքս ալ խօսք առինք, ինծի կ'ըսէր թէ բժիշկներն իրեն պատուիրած էին տասը փայրկեանէն աւելի տեսող ճառ շարտասանել հրատարակաւ: Արդ, զինքը տարեր էին սրահ մը որ գեանայարկի մը մէջ է գեանդուած, օդազուրկ, լեցուած խուն բազմութեամբ մը հանդիսականներու, սրնց շատերը կը ծխեն, եւ երբ այդ տաք ու հեղձուցիչ մթնոլորտին մէջ իր ընկերները հրախրեր են Ահարոնեանը մէկ ու կէս ժամ տեւելիք բանախօսութիւն մ'արտասանելու, պէտք էր գուշակէին որ ստիկա կրնար աղիտարեր բլբլ անոր: «Համազգային» անունով ծանօթ գաշնակցական կազմակերպութեան նիւթական նպատակ մը ստանալու համար՝ պէտք էր վտանգի ենթարկել կեանքը Ահարոնեանի պէս մեծ գրագէտի մը, որ իրը հայ խօսքի վարպետ՝ զեղեցիկ կջերով ճոխացուցած է մեր ժամանակակից մատենագրութիւնը եւ որ զգուշ սպրկելով կրնար զեւ քանի մը տարի շարունակել իր գրական արտադրութիւնները, սրնց մէջ՝ զեւ երկու տարի առաջ երեւցած կարապետները պատմութեամբ բանաստեղծական շքեղ կջ մըն էր եւ սրնց վերջինը, Հայաստանի ու Հայ Ժողովուրդը, մեր պատմութեան մէկ որոշ շրջանին պերճարան մեկնութիւնն էր:

Վարանդեան չեղաւ զեղարուեստական գրագէտ մը, սակզմապարձ միտք մը՝ ինչպէս Ահարոնեան. բայց եղաւ քաղաքական արժէքաւոր հրատարակագիր մը, հրատարակագիր մը որ գրել գիտէր, ճշմարիտ գրագէտ մըն էր: Անիկա եղաւ գլխաւորապէս՝ տեսարան հրատարակագիրը Հ. Յ. Գաշնակցութեան եւ անոր ամենէն վաստակաւոր ուժերէն մին՝ իրը գրող, բանախօս ու գործիչ:

Այդ ինքնատիպ անձնաւորութեան եւ անոր բազմամեայ ու բազմաձեւ գործունէութեան լիակատար դիմագծութիւնը տալ՝ այս քրտնի-

կին մէջ, անհնար է. և ուրիշ տեղ թերեւս կտարեմ այդ սշխատութիւնը. հոս պիտի շատանամ նշխար մնոր գլխուսը գիծերը:

Ղարարագրի, իր սուսման ստացած ժրնմովի մէջ, տառքին օրէն ընկերական գիտութեանց սուսմանսիրութեան հետամուտ ու մարքսեան վարդապետութեան յարած, նոյն տակն թանա ազգայնական, ան կանուխէն ինքզինքը նուիրեց՝ Գաշնակցական կուսակցութեան շարքերուն մէջ՝ թրքահայ ազատագրական շարժման, սուանց երբեք թրքահայաստանի կամ թուրքիստան և է մասին մէջ գտնուած բլլայու, սուանց ո՛չ թուրքը, ո՛չ թուրքիան, ո՛չ թրքահայուն ու թրքահայաստանի կամ Կիլիկիոյ պայմանները մօտէն ճանշնարու, սուանց եւրոպական երկիրներու ալ (ուր անցուց իր կեանքին մեծագոյն մասը) քաղաքական արամագրութեանց, գիտանալիտակամ հոգերանութեան ներքին ու իրատես բմբանումը ունենալու, մնարով միշտ տեսարան մը, որ շատ բան իր տեսութեան ակնոցին գոյնովը կը տեսնէր և ոչ իր ճշմարիտ գոյնով: Իր կուսակցութեան մէջ որ անունով ընկերավարական է, բայց իր անգամներուն մեծագոյն մասին մտայնութեամբ և իր գործերուն գրեթէ ամբողջութեան մէջ ազգայնամոլ է եղած միշտ, ինք լրջօրէն ընկերավարական մտացոյններէն էր, և գրեթէ միակը որ ընկերավարականութեան ինչ բլլայը գիտէր, այդ կրօնքին սուրը գրքերն ու մեկնականութիւնները ուշագրութեամբ կարդացած, բմբանած, իւրացուցած էր և գիտակցարար կը խօսէր անոր մասին: Եթէ այդ կուսակցութիւնը որ հիմնուած է զուտ ազգայնական մտայնութեամբ սողորուած գործիչներու նախաձեռնութեամբ և թրքահայաստանի ազատագրութիւնը միայն իրեն նպատակ ունենալով, Վիեննայի համագումարին մէջ՝ բուսն վէճերէ յետոյ՝ իր ազգայնական ծրարքին բերած կարգած է նաև (այնպիսի շրջանի մը ուր ստիկա միմիայն մեաս կրնար հասցնել թրքահայ գառին) ըն-

կերվարական միջադրային գործունէութեան ու հակացարական յեղափոխական շարժումին մասնակցութիւնը, սուսը մէջ Վարանդեան ամենէն կարեւոր դերն ունեցողներէն եղած բլլայու է: Բայց զուրկ քաղաքական հաստատութենէ, մեր ազգային հարցին հետ կապ ունեցող ցեղերու, տէրութիւններու հոգերանութեան հարեանցիօրէն ճանօթ, ան եղաւ մին Գաշնակցութեան վարիչներէն որ ընկերավարական լայնամասութիւն կարծեցին ազատացանել (մինչ անհետատես պատահապաշտութիւն էր) գերազգայնամոլ, տիրամոլ, ոչ-թուրք ցեղերու գառը վերջնապէս ինզղելին ու զուտ թրքական թուրքիա մը կերտելն իրենց նպատակակտ ունեցող ժէժն - թուրքերու գիրկը նեատուխը՝ 1903ին Փարիզի ազիտուսը համագումարին մէջ:

Ան գարձեալ գրեթէ միակն էր իր կուսակցութեան մէջ որ Փրանսերէն գրելու ու բանախօսելու կարողութիւն ցոյց տուած է (ոչ շատ վաւրուն կերպով, բայց բուարար), միջազգային ընկերավարական շարժման մասնակցած է կանոնաւորարար, Բ. Միջազգայնականի մէջ Գաշնակցութեան պաշտօնական ներկայացուցիչն եղած է, ընկերավարութեան միջազգային մեծ գէմբերուն հետ կապ պահած է, անտոյց շրջանակին մէջ իբր հայ գէմբ մը ճանչցուած ու յարգուած է, — սուանց սակայն այդ բոլորէն լուրջ օգուտ մը կարենալու բերել մեր մագումուրդին ու մեր գառին: Թէ՛ իբր գաշնակցական և թէ՛ իբր Բ. Միջազգայնականի անգամ՝ անհաշտ կուսակցամոլ (ինչպէս կ'ըլլան գրեթէ բոլոր տեսարանները), ան ամենէն կատապի հակասակորդներէն մին մնաց Հայաստանի խորհրդային կատապարութեան, անոր գործունէութեան անհերքելիօրէն գրական կողմերուն համար իսկ պահաստական մէկ սողերբէ շղբելով, մինչ իր ականաւոր ընկերներէն սմանք, զուտ ազգայնականներ բլլայով հանդերձ, ինչպէս Քաջագոյնուներն, իրենց հայրենատէրի սրտին թիւղորութեանց հետեւելով

և քաղաքական ընդհանուր կացութեան ճշգրիտ լմբանումով՝ բնականորէն գտան մղումը որ գիրենք հետաջոց կուսակցամուլ մտայնութենէն և ասաջնորդեց գիրենք խորհելու թէ լուսադոյն էր կենդանի հայրենիքին գարգացմանը գործակցել քան անոր այժմեան բեժմիւնդէմ կոյր, ամուլ ու իր ծայրայեղութեան մէջ ազխտարեր պայքար մը շարունակել:

Վարանդեան իբր գործիչ մեր ազգային գտաին համար աշխատած է երկար տարիներ, Քիչեարթի Փրօ Արմենիային ու անոր շուրջ կատարուած գործունէութեան իբր աշխատակից, յետոյ՝ Պալքանեան պատերազմի ատեն՝ իբր Այդ. Պատուիրակութեան աջակից և Փրօ Արմենիայի երկրորդ շրջանին՝ Պերարի և Փրէսանսէի հետ՝ իմբողիր, ու վերջապէս 1915ի սկիզբէն մինչև Փաբլոյի Հայկական Համագումարը՝ Ազգային Պատուիրակութեան խորհրդական գործակից, յետոյ Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան աշխատակից: Ան մեծ եռանդ ու քանախորութիւն ցոյց տուած է, բայց կուսակցամուլ գաշնակցականի և իրատեսութենէ ու ճկունութենէ զուրկ տեսարանի մտայնութեամբ՝ յաճախ սխալ է տեսած իրերը և սխալ տեսնելու մղած կամ քաջաբերած է ուրիշները:

Յրանաւական հոգատարութիւնը արհամարհելու և մերժելու և ամերիկեան հոգատարութեան կասեցիւ յիմարութեան — որուն մէջ նետուեցաւ, աւագ, մեր ժողովուրդը իր մեծամասնութեամբ, — ասաջին ու ամենէն բուն թեյազրոյններէն, մղիշներէն եղաւ ինքը:

Իբր քաղաքական գրողէտ, անժխտելի է անոր արժանիքը. մեծ աշխատասէր մըն էր, և իր քաղմաթիւ գրքերուն և անհամար յօդուածներուն մէջ ցոյց տուած է գրողի իրական առգանդ. ունէր կու ու հրապուրիչ ոճ մը, իրեն յատուկ, գաղափարով լի, հմտութեամբ ասոյրուած. անոնց մէջ արտայայտուած կարծիքները կրնան քննադատուիլ, բայց անոնց մէջ ախրոյ համոզումի ուժը, գոացման քեր-

մութիւնը, ու ձեւի յատկութիւնները աննեղելի պիտի ըլլար ուրանալ: Երբ իր կուսակցամուլական կերքը կը ախրապետէր իր մէջ, իր գրիչը կը հասնէր ամենատղեղ ծայրայեղութեանց: Չորալար Անդրանիկի մահը ամբողջ հայ ժողովուրդին ցաւի ու յարգանքի ազգայակ մարձակել տուաւ, անոր բարեկամներն ու հակաակորդները՝ մեծ Հայր միայն տեսնելով անոր գաղաղին մէջ՝ այդ գաղաղին շուրջ յարգանքի խօսքեր միայն գտան բակու: Ահարոնեան ինքն իսկ, որ անոր կեանքի վերջին շրջանին՝ բաւական ցուրտ յարաբերութիւններ ունէր անոր հետ՝ Հայրենիք ամսագրին մէջ անոր ի գաղաղ գիւցապնեղական շունչով ամբողջ երկար գրուածք մը հրատարակեց՝ որմէ զեղչած էր իր կուսակցական վերապահումները: Վարանդեան ելաւ գրեց թէ Անդրանիկ Դաշնակցութենէն հեռանալ յետոյ՝ կենդանի դիակ մը գարձած էր (և սակայն Դաշնակցութեան մէջ ինչպէս և անկից հեռանալ յետոյ՝ ան միշտ մնացած էր անկեղծ, նուիրուած, համոզուած, մաքուր, անհասարակիր և քաջ Հայ): Իր կաթուածահար իշնայէն քանի մը շարաթ տուա՞լ, իր մէկ նամակին մէջ որ հրատարակուեցաւ, Վարանդեան կը գատափետէր բուն առեկութեան բաւերով՝ ոչ թէ Դուրեան սրբազանը վատորէն խոյխոտող ճիւղապցած Հայերը (ոչ ալ գանտնք աչք ճիւղապցման մղողները), այլ նահատակուած Դեւոնդ սրբազանը ինքն իսկ և անոր համարտհ հայրենասէրները՝ իբր գէշ Հայեր, պատակախէշներ,՝ օտար իշխանութեանց գործակալներ(՝): Ու երկուսի Ազգրիչեան թիւին տուած իր յօդուածին մէջ Քորհ. Հայաստանի վարիշները կ'անուանէր «Կարմիր Չուլուներ», ու կը յեղեկէր Յուսաբեր յիմարանոցային թերթին գարշելի բանաձեւը ներքին թուրքի մասին, որ գոյութիւն ունի միմիայն հիւանդ ուղեղին մէջ քանի մը աշտահար գաշնակցական հրապարակազրներու, որ ներկայ րոպէին՝ թուրքէն աւելի միտասկար են հայ ժողովուրդին:

Վարանդեանի բազմաթիւ արտադրութեանց մէջ կան սակայն էջեր, ուր կուսակցական մտլեանդութիւնը կամ տեսարանական ներմտութիւնը չեն որ զինք առաջնորդած են, այլ զոր դրած է խոր հայրենասիրութեան մը կամ բարձր գաղտփարապաշտութեան մը, դեղատիրութեան մը ներշնչման տակ, դեղեցիկ դէմքի մը, դեղեցիկ գործի մը հմայքին ազդեցութեան ներքեւ: Այդպիսի էջեր, մտքուր գգացումով մը յղացուած ու սաղանդով հիւսուած, պիտի պահեն իրենց մնայուն արժէքը եւ իրենց որոշ տեղը պիտի գրաւեն մեր ժամանակակից քաղաքական ու պատմաբանական գրականութեան մէջ:

Կստի Գերբեհիկ Գանիէլիանի. — Սրտի կախումով մը յանկարծամահ եղեր է Գերբեհիկ Գանիէլիան, որ գարգացած ու ջերմօրէն ազգասէր մեծատունի ազնիւ տիպար մըն էր: Երգիկացի, իր ուսումը դերման համալսարանի մը մէջ ստացած, ան շատոնց հաստատուած Պուքրէշ, առեւտրական մեծ տուն մը հիմնած էր ինն, ուսմէն պետական շրջանակներուն ինքզինքը սիրելի եւ յարգելի դարձուցած, եւ իր գիրքը ի սպաս դրած գաղութին եւ ազգին շահերուն: Ան մասնաւորապէս Պուքրէշի հայ եկեղեցիին ու դպրոցին գործերուն կը նուիրէր իր սրտազին հոգածութիւնն ու օգնութիւնը, ու սուսմանահայ գաղութի գրեթէ բոլոր ազգօգուտ ձեռնարկներուն կը մասնակցէր: Գաղթականներէն շատեր կը գիմէին իրեն՝ խորհուրդ մը, օգնութիւն մը, բարեխօսութիւն մը ինդրելու. ան կը ջանար ամենուն օգտակար բոլոր իր կրցած շախտով: Չէր պատկաներ ու եւ կ'ուսակցութեան, բայց չկոր չէր բրնտ. որոշ ազգութիւն ունեցող հայրենասէր մըն էր. եղաւ այն Հայերէն որ մեր մեծ ազնեաներէն ու յուսախաբութիւններէն յետոյ կենդանի ու տեւական մնացած, գարգացման ու զօրացման ճամբուն մէջ մտած Քորհ: Հաստատանին արժէքն ու նշանակութիւնն ըմբռո-

նեցին եւ անոր օգնելը ազգասիրական պարտականութեանց մեծագոյնը նկատեցին: Այն հաստատարած խորին սուգը զոր արտայայտեց Ռուսմանիոյ գաղութը իր ստուար մեծամասնութեամբ՝ այդ պատուական հայ ազգասէրին մահուն հանդէպ, ցոյց տուաւ ինչքան անկուսիրուած էր այդ գաղութին մէջ եւ թէ ինչքան անոր մահը ծանր հարուած մըն էր անոր համար:

«Բազմավէպ» եւ «Անտիտ» — Հ. Փէշիկեան, Բազմավէպի վերջին թիւին «Հանդէս Հանդիսից» բաժնին մէջ՝ իրեն հետ ունեցած բանավէճի քանի մը հակիրճ տուրք յատկացնելով ուղած է զայն փակել: Այդ տողերը, իր էն տաղ գրածին ծանր ամբաստանութիւններէն թեթեւցած, «արուեստէ գուրկ մէկ երկու գրչակներ տաղանդաւոր հոշակած բոլորու եւ ինծի պէս շմտածողներուն մուր քսելու» թերութիւնը միայն ինծի վերագրելու մէջ կը սահմանափակուին: Ես ալ կ'ուզեմ այդ բանավէճին վերջ դնել՝ Հ. Փէշիկեանի անհարկի յարձակման այս վերածեալ ձեւին մէջ իսկ պահած անարդարութիւնն ու անտեղիութիւնը երկու բառով ցոյց տալով:

Գրական բաւական երկար գործունէութեան մէջ գաղտփարի անհամաձայնութիւններ ունեցած եմ բազմաթիւ հայրենակիցներու հետ, որոնց ոմանք հանրաձայնօթ մեծատաղանդ անձնատրութիւններ եղած են. երբեք չեմ խորհած մուր քսել անոնց, այսինքն իրենց շունեցած թերութիւնները իրենց վերագրելով գաղտփարական վէճի մէջ յաջողութիւնը անոնց դէմքին ու գիրքին գրգարտական սեւացումով մը ձեռք ձգել ջանալ: Հիմայ չէ որ, եւ այն ալ Հ. Փէշիկեանի յարձակումէն ծագած բանավէճի մը մէջ, պիտի սկսէի պայքարի այդպիսի խտտելի եւ տկար միջոց մը գործածել: Հ. Փէշիկեան գրչակ կը համարի մէկ երկու նոր գրողներ զոր ես գնահատման արժանի նկատեմ եմ. ես թուեմ էի վերջին քրոնիկիս մէջ խումբ

մը յայտնի գրողներ, որոնց մէջ իրենց աստ-
 ջին քայլերէն տեսեր ու գնահատանք եմ տա-
 ցանդի շողիւնը. այդ ցուցակը ամբողջական
 չէր, ոչ ալ կազմուած էր ցոյց տայու համար
 թէ շ. Փէշիկեան ատենք զըջակ կը համարի,
 այլ իրը փաստ՝ սկսնակներու մէջ իրական
 տաղանդը իրական զըջակէն գնահատանել գէտ-
 նայտ շատանց սպացուցած ըլլալու է. Փէշ-
 իկեան կը կարծէ թէ այդ ցուցակէն մէջ զըջա-
 ւամբ չեմ յիշատակեր այն մէջ իրկուցք գը-
 ինքը զըջակ կը համարի. ու եւ զըջակուցանող
 մտացում չկար իմ թուումիւ մէջ գըջ ընկա-
 տար ընելու պէտք չունէի: Շ. Փէշիկեան կը
 մեղադրէր զիս թէ ընդհանրապէս գըջ-
 չակներու երես կուտամ, գնահատք տալանդի
 տեղ կը դնեմ: Ապացուցի որ ազգայինք սբալ
 մը չեմ գործած եւ թէ ինք է որ կը սբալի գըջ-
 չակ կարծելով երիտասարդ գըջակներ, որ ու-
 նին ձիւրք, ունին արժէք (անշուշտ մին աւելն,
 միւսը նուազ չափով) եւ արժանի են գնահատ-
 ման ու խորախոյսի: Շ. Փէշիկեան չուցեր իսկ
 որոշ բնէ թէ որոնք են այն նոր գըջակներ գը-
 ինք զըջակ կը նկատէ եւ գոր ես գնահատանք եմ
 ու սպասելու համար գծուար կացութեան մը
 ուր գուր տեղ ինքիներքը գրան՝ նորէն կը կատ-
 չի խորհրդաւոր զըջակտի (?) մը որ « իրմէ
 տեղի փորձ ու հասուն » է կղեր եւ որուն ա-
 նունը չի տար (ինչ՞ու այս անիւտաս գագու-
 նապահութիւնը, տէ՛ր Ատանուած). այդ պարտ-
 նը իրեն գրեր է կղեր թէ « Զօղանեանի հան-
 գէպ ձեր մղած պոյքարը տեղին է: ... (անուն-
 ները Շ. Փէշիկեան « պատշաճ կը նկատէ լու-
 թեան մէջ թողել ») տախտիկութիւններ են.
 անոնց գրականութիւնը գուրկ է արուեստէ,
 Զօղանեան կը փարէ քաղաքականութիւն մը
 գոր սուսահայր պիտի բեր զիւր է գալիս... »:
 Այս խեղճ տղերը գըջող ոչ փորձ է, ոչ հա-
 սուն, ոչ գրողէտ, այլ խեղանդ գըջակ, եւ
 Շ. Փէշիկեան շատ խախտու նեցուկ մըն է որ
 գտեր է այդ քողարկեալ ոչնչութեան մէջ:

մոն երեմեան, հրատարակեր է յօդուած մը ս-
 րով կը ջանայ պատասխանել վերջին քրոնիկիս
 այն տղերուն ուր Թերգեանի բանաստեղծու-
 թեանց երկհատար հաւաքածուին հրատարակ-
 ման առթիւ իր գրած տարօրինակ յօդուածին
 կ'ակնարկէի: Ես գիտել տուած էի որ հան-
 գուցեալ մեծանուն բանաստեղծին քերթողա-
 կան գործն իր ամբողջութեամբ մեր հասարա-
 կութեան մտաշէլի դարձնելու ճիգին հանդէպ
 աննպատ տրտայալտութիւն ունեցած էր ան
 իր այդ առաջին յօդուածին մէջ եւ թէ հոն կա-
 ջին տղեր որ նոյն իսկ Թերգեանի քերթողա-
 կան արժանիքը (այս լիակատար հրատարա-
 կումով իր բոլոր մեծութեան ու ալլապանու-
 թեան մէջ յայտնուած) նսեմացնել նկրտելու
 ընդթ ունէին: Շ. Երեմեան կը թուէ գովեց-
 տով լի պարբերութիւններ սրտերազմէն առաջ
 իր Գրագէտ Հայեր տխրոտով գըքերէն մէկուն
 Թերգեանի նուիրուած ընդարձակ գլուխէն: Ա-
 տիկա չ'ապացուցաներ թէ իմ խմբագրու-
 թեամբս կազմուած հաւաքածուին առթիւ իր
 գրածը արժանի չէր իմ նկատողութեանս. առ
 կրնայ միայն սպացուցանել թէ Շ. Երեմեան
 ինչպիսիքին կը հակասէ՝ ատանց իսկ գայլ նշա-
 ղելու: Բազմապէպի իր առաջին յօդուածին մէջ
 արդէն այդ հակասականութիւնը կը տիրէր,
 իրար հերքող գովեստի եւ պարսաւի, գնա-
 հատման ու վերապահման Փրագներ հոն իրա-
 րու կը յաջորդէին: Ահա՛ սկզբնաւորութիւնը
 այդ յօդուածին. « Թերգեանը կը պահեմ այն
 բարձրութեան վրայ ուր տարիներ առաջ զինք
 բարձրացուցի, հակասակ որ երկու հասարնե-
 րուն սպաւորութիւնները բուսական կը խախ-
 տեն իր մասին ունեցած անկեղձ հիացումս »:
 Շ. Երեմեանի կարծելը թէ Թերգեան պէտք ու-
 նեցած է իր Գրական Դեմքերու այդ « սուս-
 նախրութեան », հասնելու համար բարձրու-
 թեան մը՝ ուր տե, հասկցող նրբաձաշակ Հա-
 յերու մօտ՝ շնորհիւ իր մեծ աղանդին՝ միշտ
 կեցած մնացած է, բուսական միամիտ յուսու-
 նութիւն մըն է: Եւ Շ. Երեմեանի վերեւ մէջ-

Բազմապէպի միեւնոյն թիւին մէջ, Շ. Սի-

բերուած պարբերութեան երկրորդ մասը որոշապէս աննպաստ է հրատարակման ձեռին :

Ահա՛ ուրիշ պարբերութիւն մը նոյն այդ ստաջին յօդուածէն . « Թերզեան իր աշակերտներուն համար իբր գեղեցկապէս անմտն եւ ստաջին վարպետն համարուեցաւ : Ենդ իր էարդ թէ կարելի՞ է զինք սաղանդներու շարքին մէջ դասել . իր այնքան քերթուածներու մէջ կարելի՞ է գտնել կտորներ որոնք հաւաստիք մը բլլան իր տաղանդին : Հայ մատենագրութեան պատմիչները զինք լաւ չէին ուսումնասիրած . գուցէ իր երկերուն ամբողջական հաւաքածոյն ուսումնասիրելով՝ կարող բլլան ճանչնալու անոր տաղանդին յայտնի նշանները : « Այս «պաշտպանողական» ու երկրայայտից գնահատանքը՝ իրական մեծարանք է հայ բանաստեղծութեան անպիճելի վարպետներէն մէկուն հանդէպ : Ո՞վ բաւ որ միայն Թէրզեանի աշակերտներն են որ գնահատեր են սմբը տաղանդը ... ո՞վ է այսօր անոր արժանիքը խնդրոյ առարկայ դարձնողը ... Ի՞նչ է այդ գուցէն ... »

Ուրիշ պարբերութիւն . « Չեմ վարանիր բուսելու թէ Թերզեանի (իբր գրողէս , իբր գեղեցկապէս , իբր նրբաճաշակ բանաստեղծ) արդէն իսկ ունեցած համբաւը ճաշակներու , թերթերու մէջ հրատարակուած իր քերթուածներովը աւելի փսեմացած էր , իսկ այժմ այն կը նսեմանայ իր այս երկու մեծ հատորներուն մէջ , ուր կը գուշակեմ որ Թերզեան եթէ երբէր ողջութեանը ուզէր հրատարակել իր երկերու հաւաքածոյն , շատ եւ շատ խստապահանջ ընտրանք մը պիտի ընէր » : Ասիկա գնահատում է հաւաքածուն խմբագրողին համար , թէ պարտաւ : Եւ ասիկա գրողը , երբ հիմա իր նոր յօդուածին մէջ կուգայ բտել՝ « Տակաւին լոյս չէին տեսած Թէրզեանի ամբողջական երկերու ստուար հատորները , զոր ամենամեծ խնամքով պատրաստած էր Պ . Ա . Չօպանեան » , չի՞ հաստատեր անդամ մը եւս իր տարօրինակ հակասականութիւնը : Հ . Երեմեան ինչո՞ւ կը կարծէ

թէ Թէրզեանի բազմաթիւ անտիպ էջերուն մէջ (որոնք բանաստեղծին անձնուորութեան ու սաղանդին կարգ մը անյայտ մնացած հօր կամ շահեկան դժերը մէջտեղ հանելով՝ աւելի մեծ ու բազմազան կացուցին անոր դէմքը) , պէտք էր ընտրանք ընէր . մեծագոյն սղակերուն մէջ , հրատարակիչները իրենց վարպետ բանաստեղծներուն մահուընէն յետոյ երբ անոնց ամբողջական գործը հատորներու մէջ կ'ամփոփեն , անոնց արտադրութեանց մէջ ընտրութիւն ընել մտքերնէն չեն անցըներ , կը հրատարակեն ամէն ինչ որ սմանք արտադրած են : Եւ ինչո՞ւ Հ . Երեմեան կը կարծէ որ՝ « Եթէ Թէրզեան ողջ բլլար , խստապահանջ ընտրութիւն պիտի ընէր » , երբ յայտնի է (ներածութեանս եւ ծանօթագրութեանցս մէջ ասիկա որոշապէս ցոյց տուած եմ) որ Թէրզեան ինքն իսկ այդ տպուած եւ անտիպ բարաստեղծութիւնները գրեթէ բոյրն ալ (բացի քանի մը սեւապրուած էջերէ եւ կիսուարտ պատառիկներէ , որոնք մեծապէս շահեկան են) քանի մը անգամ տետրակներու մէջ օրինական է մասամբ իր իսկ ձեռքով ու մեծ մասամբ օրինակել տուած է ուրիշներու ձեռքով , սրպէս զի մէկ կամ քանի մը հատորի ձեռով գաննք հրատարակէ , ու մեռած է ասանց իր ծրարիրն իրականացնել կարենալու :

Եւ ահա՛ , վերջապէս , նշանաւոր պարբերութիւն մը Թէրզեանի մասին , նշանաւոր իբր յարգանքի պակաս . « Մենք մեծ թերութիւն մը ունինք , երիտասարդ քերթողները այն ստառիճան կը գտփենք , որ սմանք չփացած , տակաւին աշակերտ՝ վարպետ կը համարեն իրենք զիրենք եւ կատարեալին զիմելու փոյթ չեն ըներ : Այս գասակարգին մէջ էր նաեւ Թէրզեան . ան իրաւցնէ տաղանդ մըն էր , սակայն չկատարելագործեց իր տաղանդը , սրով մենք , այսօր իրմէ չունինք երկարաշունչ դիւցապներգութիւն կամ վէպ մը , որ իր տաղանդին կատարելութեան թարգման բլլար : Թէրզեան թէեւ Համիտեանի գծօրային շրջաններուն մէջ

կ'ազգէր, սակայն միջոցներ ունէր, իր տա-
 րանդը ու եւ է կերպով կրնար ցոյց տալ: Փիւլ
 Սանտոզ ինձի կ'ըսէր թէ գրական կատարելու-
 թիւնը ակնյայտնի է միմիայն թէրդեանի
 « Հրանդ եւ Արուս » գիւցադներգութեան մէջ
 որուն Փրանսերէն տաղաչափեալ թարգմանու-
 թիւնը իմ միջոցով կ'ուզէր ազել Վենետիկ մեր
 Ս. Ղապարի տղարանին մէջ: « Ըրչդ է որ այս
 պարբերութեանէն յետոյ կուզան նորէն գովես-
 տի Փրագներ, բայց չէ՞ որ այս պարբերութիւ-
 նը թէրդեանի գործին հանդէպ որոշապէս ժրի-
 տական հանգամանք ունի: Ո՞վ է ըսեր թէ տա-
 րանդի տէր գրող մը իր կատարելութեան հա-
 սած ըլլալը ազատուցանելու համար անպատ-
 ճառ գիւցադներգութիւն մը կամ վէպ մը ար-
 տադրելու է, Վերլէնը կամ Պոսլէսը, Պէշիկ-
 թաշիւանը, Դուրեանը կամ Տէրեանը կա-
 տարելութեան հասած տաղանդներ չէ՞ն ուրե-
 մին . . .): Ու մտածե՛լ թէ թէրդեան, որ է՛ն
 ստաջ քնարերգուի մըն էր, մեր մէջ միակն է
 որ նաև գրած է Հրանդ եւ Արուսի պէս բնագր-
 ձակ քերթողական վէպ մը (քերթողական վէպ՝
 Լամարթինի ժօսլէնին պէս, եւ ո՛չ թէ « գիւ-
 ցադներգութիւն » ինչպէս կ'անուանէր զայն Հ.
 Երեմեան), ու գրած է նաև միլիոնաչունջ
 միտաբանական գիւցադներգութիւն մը, Ապրի-
 տամբէ, որուն մէջ սքանչելի մասեր կան եւ ու-
 բուն ամբողջութիւնը գժրազգարար մեղի չէ
 հասած: Ի՞նչպէս Փիւլ Սանտոզ, որ հայերէն
 չէր գիտեր եւ թէրդեանի թարգմանի քերթը-
 ւածներէն ոչ մէկուն բնագիրը կարգացած էր,
 կրնար բաւել թէ միայն Հրանդ եւ Արուսին մէջ
 ակնյայտնի կ'երևար թէրդեանի գրական կա-
 տարելութիւնը: Փիւլ Սանտոզ, զուրկելիացի
 ուսուցիչ մը որ Պոլիս կը բնակէր եւ բանաս-
 տեղծ չէր, այլ Փրանսապէս միջակ գրող մը,
 ծանօթ էր թէրդեանի գործերէն միմիայն
 Հրանդ եւ Արուսին, որուն տաղաչափեալ Փր-
 անսերէն թարգմանութիւնը (1) շարադրած է

տասական թարգմանութեան մը վրայէն զոր
 հեղինակը ինքն իսկ անոր տուած էր:

Կը տեսնուի ուրեմն որ բնու անուղի չէր
 այն գժրոհանութիւնը զոր յայտնած էր վերջին
 քրտնիկիս մէջ Հ. Երեմեանի այդ յօդուածի
 մասին:

Նայը կրտարակուր իւններ. — Վերջին ա-
 միտներուն մէջ, թէ՛ Հայաստան եւ թէ՛ ար-
 տասահման, թարգմանի նոր գործեր յայտնե-
 սան, որոնցմէ ոմանք՝ շատ կարեւոր կամ շա-
 հեկան: Ասոնց մասին գրածս ստիպուած եմ
 գժրախտարար՝ տեղի պակասին պատճառով՝
 յետաձգել յաջորդ թիւի քրտնիկիս:

Կոմիտասեան պատարագը եւ փրանսակառ
 մամուլը. — Ամեաէ Կասթուէ, Փրանսացի
 յայտնի երաժշտապէտը, « Ռեվիւ ար Միւզի-
 բօլօթի » ի 1934 փետրուարի թիւին մէջ հետե-
 կալ դնահասական յօդուածը նուիրած է Կո-
 միտասեան Յանձնաժողովի վերջին երկու հրա-
 տարակութեանց (Պատարագ եւ ժողովրդական
 երգերու հաւաքածու):

« Այս երկու տարակներուն երկրորդը կը
 շարունակէ զեղեցիկ ու հրապուրիչ շարքը այն
 հայ ժողովրդական երգերուն զոր մեր մեծար-
 ժէք պաշտօնակիցը, Կոմիտաս վարդապետ, ա-
 տենձով հաւաքած ու երգչախումբերու համար
 դաշնակած էր: Անոնք իրենց շահեկանութեամբ
 վար չեն մնար « Նոր Շարքի » հինգ պրակնե-
 րէն եւ ստանցմէ ստաջ յայտնաբերէն:

« Բայց կ'ուզեմ մեր բնթերցողներուն մաս-
 նաւոր ուշադրութիւնը հրաւիրել այս հրատա-
 րակութեանց ստաջինին վրայ որ ամէն տեսա-

գիրը կորսուած է. Սանտոզի թարգմանութե-
 նէն, որ պահուած է, եւ որ հեղինակին սնի
 նրբութիւնն ու ինքնատուր իւնը լիապէս պա-
 հած ըլլալ չի բուիր, կը տեսնուի որ ան բո-
 մանիկ քերթողավէպի մեծարժէք նմուշ մըն
 էր, եւ ցաւալի է որ այդ գործին՝ որ մեր մէջ
 իր տեսակէն միակը պիտի ըլլար՝ հայերէն բը-
 նագիրը կորսուած է:

(1) Դժբախտարար Հրանդ եւ Արուսի բնա-

կէտով մագլտարական զորք մըն է : Ատիկա՝ արդարեւ՝ զրի առումն է հայկական ծէսի պատարագին բոլոր երգերուն ամենէն հարազատ, ամենէն զտական ասանդութեան, — քահանային ու սարկուսագին զրուցերգները (սէսիքարիփ), զպիւրներու մեներգները՝ ձայնոյրաւոր մեղեդիներով, խումբին երգերը, զոր կամիտաս վարդապետ, հմուտ արուեստագէտը, հոս՝ զաշնակած է երեք ու չորս ձայնի համար : Այդ զաշնակումը, որ թէ՛ շատ ձայնական եւ թէ՛ շատ արդիական է, սքանչելի կերպով կը յարգէ իւրաքանչիւր կարգի (սօս) նկարագիրը. ան, ամէն տեսակէտով, մատուցար մըն է :

« Գերպանց՝ իր նախորդներէն, կամիտաս վարդապետ շատ ճշտօրէն զրի առած է նկատի աննուած կշտութիւնները, կշտութիւններ որ մեծ մասամբ պարտ են, եւ ինքզինքը պարտաւոր չէ զգացած, իրաւամբ, ստրկարար ենթակուիլ շափի զծին, զոր զործածած էին Եկմայեան եւ Պիանքինի նմանօրինակ հրատարակութեանց համար : Երաժշտական բնագիրը հոս անհունապէս աւելի մաքուր է ուրեմն, եւ սրկօստ օկումսիւնէն, որ երբեմն ինչ ինչ սօրիփներ աշխարհ սրահամ կամ արտայայտիչ կը զարձրնէ, հոն շատ նուազ յաճախուց կ'է : Այս տեսակէտով, նախկին թրքական կայսրութեան հայկական սրտածմիրիկ Տէր Ողորմեաին մեղեգին հոս կ'երեւայ նշանաւոր պարզացման ու մաքրութեան վիճակի մը մէջ, բազմամամբ նախնական համին զոր ունէր այդ հայ եզանակը, որ բնականաբար աւելի յարաձայնական (սիսարօնիփ) էր : (Պարսկաստանի եւ Հիւսիսային Հնդկաստանի Հայոց ասանդութիւնը, այս տեսակէտով, ամենէն մաքուրն է : Չայն հրատարակած է Թագէտ սրբեպիսկոպոսը, Ամի Արզարի աջակցութեամբ, Կարկաթա, 1897) : Բայց հոս, կամիտաս վարդապետի արդիական զաշնակումը հնարամտօրէն պահպանած է բնկերացման մասերուն մէջ նախորդ ձեւերուն կիսոյրակային (քոսիքարիփ) զգացումը :

« Վարդապետն բնագիրը խղճմտօրէն կազմած է, անոր ձեւագիրներուն համեմատ, իր աշակերտը, Պ. Վ. Սարգսեան, երկիւղած խնամքով, եւ երաժշտական կատարեալ ձեւահասութեամբ :

« Տպագրութիւնը նշանաւոր է իր զեղեցկութեամբ : Ճակատագրագիրը (ինչպէս եւ ժողովրդական երգերու կողքին ու տիտղոսները) մասնաւորապէս զծած է Պ. Ռ. Շիշմանեան, որ բարեյաջող կերպով ներշնչուած է հայ հին ձեւագիրներու զեղեցկագոյն օրինակներէն : Կը ցաւիմ որ խօսքերու Ֆրանսերէն թարգմանութիւնը կամ լատին պատարագի համապատասխան մասերուն մասնանշումը կցուած չըլլան այս զեղեցիկ հրատարակութեան, որ այդպէսով աւելի զիւրահասականայի պիտի կարենար ըլլայ ոչ-հայ երաժիշտներուն » :

Գրիգոր Սիւնիի յորելեանը. — Ի մօտայ պիտի տօնուի արտասահմանի մէջ, ինչպէս ծանուցած է ի նախորդ քրտնիկովս, յայտնի երաժիշտ Գրիգոր Սիւնիի քառասնամեայ զործունելութեան յորելեանը : Կազմակերպիչ Կեղր-Յանձնախումբի մէկ նոր զեկոյցէն հաճոյքով կ'իմանանք թէ « Հայաստանի Խորհրդային Երգահաններու Միութիւնը », զնահատելով Սիւնիի շատոնց ի վեր ապացուցուած տաղանդը ու նաեւ այն ջերմ յարումը զոր ան տարիներէ ի վեր ցոյց կուտայ Խորհրդային Հայաստանի եւ ձգտումը զոր ի յայտ կը բերէ երաժշտութեամբ նոր Հայաստանի յեղափոխական — ժողովրդական սղին արտայայտելու, որոշեր է սարքել մասնաւոր երեկոյթ մը անոր զործերուն նուիրուած, եւ յանձնարարեր է Պետհրատին անոր շարք մը արտագրութեանց հրատարակութիւնը :

Վերջին ամիսներու ընթացքին, Փարիզի մէջ տեղի ունեցան շարք մը հայ զեղարուեստական ուշադրու զէպքեր — Գուրգէն Ալէմշահ եւ Արա Պարթեւեան երգահաններու նուա-

գաշանդէաները Կաթօր մեծ սրահին մէջ, զրանտ Մուրառեանի պարական երեկոյթը թէպէտ ալ Շան դէլիգէի մէջ, Ս. Սարգիսեանի գաշակահանդէսը՝ Շօփէն սրահին մէջ, Ս. Խաչատուրեանի պարսկական սրճանկարներու ցուցադրութիւնը Փօրթ Փրթիի մեծ սրահին մէջ եւ Հայ « Ազատ Արուեստագէտներու »

ցուցահանդէսը Փլէյկլի Տան մէջ: Այդ բոլոր մեծապէս շահեկան հանդիսութեանց մասին, սուր հայ տաղանդը իր բազմազան ձեւերով չբեղօրէն փայլեցաւ, պիտի խօսիմ յաջորդ թիւի քրտնիկիս մէջ:

Ա. ԶՕՊԱՆՆԱՆ